

## ՇԱԲԱՓԱՓԵՐ

### ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

#### ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ

|                   |  |                   |
|-------------------|--|-------------------|
| ԱԶԳ · ՏԵՍՈՒԹԻՒՆ   | Յատար ուսուցիչք Հայ վարժարանաց մէջ .....   |                   |
| ՊՈՏՄԱԿԱՆ          | Նախնի Արուեստներ և Զբաղաշտի կրօնքն .....   |                   |
| ԳԻՏԱԿԱՆ           | Զափագիտական զուարձակիք . — Երկու յառաջա-<br>դրութիւնք . — Քօլմպոսի հաւկիթը . — Ա-<br>պացուցութիւնք . — Մարդուս մազերու թի-<br>ւը . — Պ. Ժէզիւ - Քոհալթ . — Առաջարկու-<br>թիւն մը . (պատկ.) ..... | Մ · ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ  |
| Ա.ՊՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ    | Դիերահասկանալի դասեր գործնական Առողջարա-<br>նութեան վրայ . — Մարտողութիւն (Դաս Ա.)   | ՏՕՔԹ. Ո. ՌՕՊԷՆՍՈՆ |
| Վ.ԵՊ              | Ոսկեղէն դաւամթ . Զինական Պատմութիւն մը,<br>(Շար. եւ վերջ) . (Թարգմ. Անդրիարէնէ) .....  | Գ. Յ. ԶՈՒԵԱՆ      |
| ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԿԱՆ    | Պատրանք (Գաւառական բանաստեղծութիւն) .<br>Հաւաքեց . .....   | Յ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ   |
| ԴԱՏԱԿԱՆ           | Նոր բնկերութիւն մը .....   |                   |
| ԶԱՆԱԶԱՆՔ          | Թէ մարդ ի նշպէս կը շեղի երբ աշերը կապուած<br>քայէ .....  | ՏՀԻ ՆԵՑՉԸՐ        |
| ՔԱՂՅՈՒՆ ՇԱԲ. ԼՐՈՅ | Արտաքին, Ներքին, Ազգային .....   |                   |
| ՄԻՄՈՆԵ ԵՒ ՄԱՐԻ    | (Կզակիք առ Սոնթէրէն) թարգմ .....   |                   |

#### ՊԱՅՄԱՆԻՔ Բ. Ա. Ժ. Ա. ՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ

|  |                 |                  |
|--|-----------------|------------------|
| Կ. ՊՈՂԻՍ   | տարեկան .....   | կէս ոսկի Օսման . |
| »  | վեցամետայ ..... | բառ. » »         |
| Գաւառներ   | տարեկան .....   | կէս » »          |
| Օտար քաղաքներ .....  | »               | 12 ֆրանք         |
| Թղթատարութեան ծախսք  | »               | 15 դահ. արծաթ    |
| Մէկ թերթին գինն է .....  |                 | 60 փարայ         |
| Մասիսի Խմբագրութեան վերաբերեալ ո'եւ է գրութիւն կամ նամակ պէտք է<br>ուղղել առ |                 |                  |

Խմբագրութիւն Արեւելք և Մասիս Հրագրաց  
Ղալաթիա, Նորատունկեան իան

#### Կ. ՊՈՂԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼՔ ԼՐՈԴՐՈՅ

# ՊՐԵՄԱԿԱՆ

## ԴԱԼԱԹԻՈՑ ՊՈՐՍ

Ղայութիա, ՀՀ Հոկտեմբեր

ԸՆԹԱՑՔ ՓՈԽԾՆԾԱԿԱԳՐՈՅՑ

|           |                         |         |
|-----------|-------------------------|---------|
| Ը ամիս    | Լուսապայի վրայ պահպայի) | 108 3/4 |
| 3 » » »   | (ՎՃԱԿԱՂՆ)               | 108 3/8 |
| 3 » Բարի, | » (պահպայի)             | 23 20   |
| 3 » » »   | (ՎՃԱԿԱՂՆ)               | 23 30   |

ԸՆԹԱՑՔ ԱՐԺԵԹԱԼԹՈՅՑ

Օսմանեան Քօնովիտ:

Դահեկան

|  |                 |
|--|-----------------|
| Երեք երեկոյ դաց . (Միաց . Բ . Աշու Գ . Կ . Կ . | 15 22           |
| Պօրսային բացուելէն վերջը                       | » 15 25         |
| Բերայի մէջ                                     | » — —           |
| Առաւուուն բացուեցաւ                            | » 15 20         |
| Բարձրագոյն դին                                 | » 15 25 1/2     |
| Նուազագոյն »                                   | » 15 20         |
| Կէս օրին                                       | » 15 24 1/2     |
| Փոխառութիւն (1858)                             | A. Աշու Գ . Կ . |
| » 1862)  | 26 20           |
| » 1860)  |                 |
| » 1863) B.                                     | 15 40           |
| » 1872)  |                 |
| » 1865)  |                 |
| » 1869) C.                                     | » 15 18         |
| » 1873)  |                 |
| Եւնիֆիէ Եգիպտական                              |                 |
| Երեք երեկոյն բացուեցաւ                         | 74 40           |
| Այս առաջու բացուեցաւ Գ . Կ .                   | 74 45           |
| Կէս օրին                                       | 74 45           |

ԾԱԺՆԵՏՏՈՒԹ

|                       |                             |
|-----------------------|-----------------------------|
| Սօսիէթէ ԺԷՆԵՐԱԼ       | Գ . Կ . Ա . Ա . Վ . Լ . Ռ . |
| Գրէտի ԺԷՆԵՐԱԼ         | » » 0 ամ . ս . 6 40         |
| Պանք առ Գօնս          | » » » —                     |
| Աս . Շանժ է Վալէօր    | » » » —                     |
| Թրամուեյ              | » » » 280                   |
| Բումէիի երկաթուղի     | Քր . 35                     |
| Օպլիկատօն առ Բրիորիթէ | » —                         |
| Բաժնեթուղի Լաւրիոմ    | » 55                        |

Ընթացք դրամոց

|                      |          |
|----------------------|----------|
| Օսմանեան ոսկի        | դր . 400 |
| 0 Ֆրանքոց            | » 87 28  |
| Անդլիական ոսկի       | » 440 44 |
| Բօլ Իմբէրիալ         | » 90 42  |
| Գրիմից               | » 54 42  |
| Դուալլի թղթագրամ     | » 9 20   |
| » արծալթ             | » 89 20  |
| Ֆիորին               | » 8 30   |
| Մէճ . արծ . (տարր .) | » 108 2  |
| Աւելիոց              | » 102 30 |
| Հինգնոց              | » 102 30 |
| Մէթալլիք             | » 98 40  |

Պղինձ ..... 0 ...  
Ֆրանքոց ..... 0 ...

## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊՈՐՍ

|                                       |                             |           |
|---------------------------------------|-----------------------------|-----------|
| Լատոնա                                | 22 Հոկտեմբեր , ժամ 5 վայր . | 15 երեկո  |
| Ուրիշ քօնովիրտէ                       |                             | 100 7 1/2 |
| Օսման                                 | » Աւրի Գ . բացուեցաւ        | 14 7 1/2  |
| »                                     | » Գոցուեցաւ                 | 14 3/8    |
| »                                     | » Ա .                       | 26 3/4    |
| »                                     | » Բ .                       | 15        |
| »                                     | » Գ .                       | 14 3/8    |
| 0/թօնման 1871                         |                             | 66 1/4    |
| Փոխառութիւն 1877                      |                             | 78 1/2    |
| Պանք 0/թօնման                         |                             | 40        |
| Ուռասական փոխաւ . 1873                |                             | 94 3/4    |
| Եդիպտական միացեալ (հւնիֆիէ)           |                             | 64 7/8    |
| » առանձն . (բրիվլէժիէ)                |                             | 85 7/8    |
| Տայրա Ասմիէ                           |                             | 60        |
| Տօմանիալ (փոխաւ . Բօչիլուա)           |                             | 86 3/4    |
| Հունգարական պարտաթուղթ 40 0           |                             | — —       |
| Փոխանակութիւն Բարիզի վրայ             |                             | — —       |
| Վիէննա , 22 Հոկտեմբեր , ժամ 4 երեկոյ  |                             |           |
| Փոխանակութիւն Լուսոնի վրայ            |                             | 125 50    |
| 0 սմնեան երկաթուղի                    |                             | 18        |
| Բարիզի 22 Հոկտեմբեր , ժամ 3 վայր .    | 45 երեկոյ                   |           |
| Ֆրանսական Ուսնիթ 4 1/2 0 0            |                             | 109 55    |
| » » 0 0                               |                             | 89 37 1/2 |
| 0 սմնեան քօնովիրտէ Աւրի Գ . բացուեցաւ |                             | 14 55     |
| » » » Գոցուեցաւ                       |                             | 14 50     |
| » » Աւրի Բ .                          |                             | 15 60     |
| » » Գ .                               |                             | 14 40     |
| 0 սմնեան երկաթուղի                    |                             | 36 25     |
| » Աէժիի բաժնեկթուղթովք                |                             | — —       |
| Պանք 0/թօնման                         |                             | 504 25    |
| Գրէտի Լիոնէ                           |                             | — —       |
| » Ֆօնսիէ                              |                             | 1305      |
| Բաժնետուսն Լիոնի                      |                             | 1245      |
| Սուեզի ջրանցք                         |                             | 2028 75   |
| Ուռասական 5 0 0 1877կ                 |                             | 400       |
| Իտալական Ուսնիթ                       |                             | 95 57 1/2 |
| Եդիպտական միացեալ                     |                             | 326 25    |
| Սպանիական (արտաքին)                   |                             | 56 1/4    |
| Բրիտորիթէ օբիւլք                      |                             | 362 50    |
| 5 0 0 Հելլենական                      |                             | — —       |
| 2 հա Լանդրայի վրայ                    |                             | 25 24     |

## ԲԱՐԻԶ ԲԹԻԹ ՊՈՒՐ

|  |  |
|--|--|
| Բարիզի 22 Հոկտեմբեր , ժ . 10 կ . 30 երեկոյ |  |
| Ֆրանսական Ուսնիթ 4 1/2 0 0                 |  |
| 0 սմնեան քօնովիրտէ Աւրի Գ .                |  |
| Եդիպտական                                  |  |

# ՄԱՍԻՄ

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ ՖԱԴԱՎԱԿԱՆ

34 ՀՐ ՏԱՐԻ

1885 ՀՈԿՏԵՄԲԵՐ 12

ԹԻՒ 3791

ԿՈՍՏԱՆԴՅՈՒՊՈԼԻՍ, ՇԱԲԱԹ 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ

## ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՕՏԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՔ

ՀԱՅ ՎԱՐԺԱՐԱԿԱՑՄԱՆ ՄԷՋ

Կրօնական ֆողով սխալ մ'եւս գործեց : Եւր վերջին նիստերէն միրյն մէջ նա Պատշաճ ոռ Պղլոյ թաղի մը մէջ վարժարանի ար-նօրէն կարգուած Հայ երիտասարդ մը ար-ձակուի պաշտօնէն որովհետեւ բողոքական է : Պատճառը բացորոշ է եւ հետեւութիւնն ալ ոչ նուազ բացորոշ : Փանի որ անհատ մը ազգաւ Հայ ըլլալովն իսկ պէտք է արտաք-սուի Հայ ուսուցչական դասէն, ապա ուրեմն օտարազգի ուսուցիչը, որք կրօնան բողոքա-կան ըլլալ, հռովմէադաւան ըլլալ, հրէայ ըլլալ, մահմետական ըլլալ են, բայց ոչ երբէք Լուսաւորչական՝ այս որոշմամբ իսպատ դա-տապարտեալ են, եւ յանցաւոր է այն Հայը որ վարժարանի մը սեամէն ներս օտարազգի եւ օտարակրօն պաշտօնեայ մը կ'ընդունի :

Ալ աւելի յանցաւոր են այն ծնողը, որք իրենց դեռահաս մանկան այր ու բէն սով-րեցնելու համար կը յանդ գնին այր կամ կին օտարազգի նախակրթիչ (էնթիթիթէօն) մը ունենալ իրենց տան մէջ : իսկ անոնք որ իրենց զաւակները օտար վարժարանն եր կը խրկեն թէ Պղլոյ մէջ եւ թէ յԵւրոպա՝ կա-խաղանի արժանի պէտք է համարուին :

Ահա՛ ինչ անժխտելի հետեւութիւններ ունի կրօնական ֆողովոյ որոշումը :

Զարմանալի է մարդկային մտաւորական վիճակն որ սկսելով փոքր տղեկէն մինչեւ

լուրջ եւ արդարասէր եկեղեցականը երբ կ'զգայ թէ յանցանք մը գործէ զայն, քաւե-լու համար չվարանիր աւելի մեծ յանցանք գործելու եւ վերոյիշեալը նոր օրինակ մ'է այս վիճակին : Կրօնական ֆողով կրնար ը-սել — « Այս ինչ օտարակրօն ուսուցիչը այն ինչ պարագային մէջ կրօնական զգաց-մանց հակառակ չարժեցաւ, վարժարանի մէջ այն ինչ օրն աշակերտաց բողոքականու-թիւն քարոզեց, եւ կամ թէ վարժարանէն դուրս այդ պիսի դիտաւորութիւն մը ունե-նալն յայտնուեցաւ . ուրեմն կ'որոշեմ որ այդ պարոնը պաշտօն չվարէ Հայ վարժա-րանաց մէջ » : Այսպիսի որոշում մը եթէ առուէր ոչ կրնար մեղադրել կրօնա-կան ֆողով մը որ յուզուած ըլլայ ադոր հա-մար : Բայց մեր կրօն . ֆողովը, անհատական կամ մասնական խնդրոյ մը առթիւ նմանօ-րինակ որոշում մը տալու մէջ (թերեւս իրա-ւամբ) անպատեհութիւններ տեսնելով, ալ աւելի գործնական համարեց ընդհանուր մկրունք գնել համայն օտարակրօն ուսուց-չաց Հայ վարժարաններէ արտաքսումը : Յան-ցանքին փոքրը քաւելու համար յանցանքին մեծը գործեց եւ իրեն հակառակ եւ հա-կակարծիք ըրաւ ամեն լշամիտ անձերն, ամեն ծնողներն որք իրենց զաւակաց օտար վարժարաններու մէջ եւ կամ օտար վար-ժապետներու ձեռօք կրթութիւն կ'աւան-դ են, եւ ձախող կացութեան մէջ՝ դրաւ շատ մը Ազգային վարժարանաց Հոգարարձու-թիւններն որք օտարազգի վարժապետներն արձակելով վարժարանին բարեկարդ վիճակն խանդարելու եւ կամ կրօնական ֆողովոյ որոշումն առ ոչինչ համարելու անխուսա-վիճի վիճակին մէջ են :

Բայց անդամ մը լաւ քննենք խնդրը :

Նախ՝ Աղքային վարչութիւնը Ուսում-  
նական Խորհուրդ մը ունի որոյ կը վերա-  
բերին, ըստ Սահմանադրութեան Աղքային  
վարժարանաց վերաբերեալ բոլոր խնդիր-  
ները։ Կրօնական ժողովը միայն կրօնագի-  
տութեան ուսումնա աւանդուելուն եղանա-  
կին և կրնայ միջամտել եւ ասկէ դուրս  
կատարելապէս իրաւասութենէն դուրս է այլ  
խնդրոց վրայ խորհիլ (նա մանաւանդ որ կը-  
րօնագիտութեան ուսուցման եղանակին մա-  
սին շատ գործ ունի կրօնական ժողովն),  
ինչու որ Հայ կղերականներու մէջ իսկ կան  
այնպիսիք որ կրօնագիտութիւն սովորելու  
պէտք ունին ուսուցանելէ առաջ։) Ուսում-  
նական Խորհուրդը վարժարանաց մէջ ու-  
սուցչաց եւ կամ տնօրէններու պաշտօնի  
կարողութիւնն եւ անկարողութիւն դատե-  
լու կատարելապէս կարող է եւ ձեռնհաս։  
Հետեւաբար եթէ այսօր կրօնական ժողովը  
ուսուցչական պաշտօնեայ մը դադրեցնէ  
նորա կրօնը պատմառ բանելով, վազը ՏԵ-  
տեսական Խորհուրդը ուրիշ պաշտօնեայ մը  
կը դադրեցնէ առարկելով թէ մախող է և՛  
եւ աշակերտաց գէշ օրինակ կ'ըլլայ։ յաջորդ  
օրը Ելմանական յանձնաժողովը տնօրէն մը  
ճանրել կուտայ որովհետեւ տետրակ բռնել  
չգիտէ։ Դատաստանական Խորհուրդն կ'ա-  
ռարկէ թէ անիրաւ դատ մը ունեցած է, եւ  
որ ի կարգին։ Ի՞նչ խառնաշփոթութիւնք չեն  
ծագիր այս տեսակ միջամտութիւններէ եւ  
Հայ վարժարանաց ուսուցչական խումբն ար-  
դէն նիշար եւ տկար, ի՞նչ արդիւնք կրնայ  
յառաջ բերել եթէ աջէն ձախէն հարուած-  
ներ ստանայ։

Մեր այնպէս գիտենք եւ այնպէս պար-  
ափնք գիտնալ թէ Ուսումնական Խորհուրդ  
մը կարող է դատել թէ օտար կամ հայ ու-  
սուցչական պաշտօնեայ մը բարոյական հան-  
գամանքներն ունի՞ վարժարանի մը մէջ պաշ-  
տօն վարելու։ Եւ կրօնական ժողովն թող  
վատահ ըլլայ որ հակառակ իւր սկզբնական  
տեսակէտին, նոյն իսկ Հայ լուսաւորչական  
ուսուցչաց մէջ կրնան դատաւիլ այնպիսիք  
որ աշակերտաց կատարեալ անբարոյակա-  
նութիւն բարովեն եւ մէջեւ իսկ տնկրօ-  
նութիւն։ Կրօնական ժողովը ո՞չ կրնայ եւ  
ո՞չ պարտի հսկել այս տեսակ յանցաւոր-  
ներու վրայ և առաւելապէս իրեն չլիրաբե-  
րիր Հայ լուսաւորչականաց՝ օտար դաւա-

նութեանց պատկանող անձերու հետ յա-  
րաբերութեանց մէջ կրօնական խնդիրներու  
նիւթ գտնել։

Ալ աւելի առաջ երթարով՝ ըստ մեղ չէ  
թէ միայն անվաս է բողոքական եւ կամ  
հռովմէադաւաւան ուսուցիչներ եւ կամ տնօ-  
րէններ ունենալ մեր վարժարանաց մէջ այլ  
նաև այս ազատութիւնն անհրաժեշտ կը հա-  
մարինք բարեկարգ եւ յառաջադէմ նախա-  
կրթարաններ եւ ուսումնականներ ունենա-  
ու համար։

Վարժարանի մը համար, ինչպէս նաեւ  
ամեն գործի համար, պաշտօնէէն խնդրը-  
ուածն է գլխաւորապէս իւր արուեստին  
հմտութիւնը եւ ասկէ զատ բարոյական ու  
պարկեցտ եւ պատուաւոր ընթացք։ Երբ  
այս պայմանները ունի իւր անձին մէջ, հա-  
կառակ աշխարհի բողոք կրօնական ժողով-  
ներու հայր մի չվարանիր իւր զաւակը նորա  
յանձնելու։

Ենթալրենք թէ խնդրոյ նիւթ եղած ո-  
րոշումն կէտ առ կէտ ի գործ գրուի։ Ո՞չ  
մի օտար դասատու պիտի տեսնուի մեր  
վարժարանաց մէջ, եւ ո՞չ իսկ Հայ պաշ-  
տօնեայներ որպ բողոքական կամ հռովմէա-  
դաւան ըլլալու դժբաղդութիւնն ունին։  
Բայց այն տեսն բողոքական եւ հռովմէա-  
կան պատահինք կատարելապէս իրաւունք  
պիտի ունենան ոկրչամաք իրենց տղաքները  
երբէք չմրկել մեր վարժարանները եւ թէ  
օտար եւ թէ Հայ ոչ լուսաւորչական վար-  
ժարաններէն Հայ ուսուցչաց արտաքսումը  
յոյժ արդարանալի փոխարինութիւն մը պի-  
տի ըլլայ։ Հայոց ազգն ո՞չ այնքան հարուստ  
է ո՞չ այնքան զօրաւոր որ իւր տարրեր կը-  
րօնական դաւանութեանց բաժանումներու  
զանազան մասերն իրարմէ հեռու եւ ան-  
ջատ պահելով կարենայ բան մը շահիլ։ Ա-  
մեն լուսամիտ եւ հեռատես անձինք կեն-  
տական օգուտներ կը տեսնեն բողոքական  
եւ հռովմէական ազգայնոց եւ մեր մէջ միշտ  
համերաշխա ընթացք մը, օր աւուր աւելի  
մաերմանութիւն եւ աւելի միութիւն տեսնե-  
լու։ Եւ կրօնական ժողովը որոշումն այս  
տեսակ քաղաքականութեան մը օքբան հա-  
կառակ ըլլալը յայտնի է։ Երբ ազգային  
վարժարանաց վրայ հսկող Ուսումնի։ Խոր-  
հուրդ կայ, Թաղական Խորհուրդներ, Հո-  
գաբարձութիւններ կան, այսքանը կը բաւէ

մնաց անդորրութեան համար : Կրօնական ժողովն կրնայ հանդարտ խղճիւ իւր գործերովն միայն զբաղիլ եւ նմանօրինակ որոշումներով ազգին մէջ ապագայ գժութեանց սերմն չցանել :

## ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱԽՆԻ ԱՐՈՒԵՍՏՆԵՐ

ԵՒ

ԶՐԱԴԱՇՏԻ ԿՐՈՆՔՆ

7. Յաւանք դէպ արեւմուտս կը գաղթէն . — իւսնական արեաց առասպելաբանութիւնը : — ձէմշիտ — Զոհակ — Քամէն եւ Ֆերետոն . — Կալեայ նուիրական գրօշակն : — 8. Իրանաց եւ Թուրանաց մէջ կուր : Այս ժամանակամիջոցին ընկերական կարգաւորութիւնք : — 9. Զրադաշտական ըսուած կրօնից վերանորոգումն : Իւր անձնաւորութեան վրայ տեղեկութիւն չկայ : Զրադաշտական կրօնից հնութիւն : — 10. Իւր ճունդին ի Բակորիսյ : — Զրադաշտի վրայ եղած հրաշալի պատմութիւններն ժամանակու յետնագոյն մատենագրաց մէջ միայն կը տեսնուին : — 11. Զրադաշտի կոչուած նուիրական գրքերն :

7. Մեր նպատակէն դուրս է քննել թէ ի՞նչու Յաւանք դէպի յաւեւմուտս գաղթեցին , եւ Արիք յետ մնալով՝ ի Բակորեայ սկսեալ ի հիւսիս կոյս ինչուան ի Սոգտիանիս , ընդ Որոսու եւ ընդ Յաքսարդ եւ ի հարաւ կրյս իրանու բարձրաւանդակի վըրայ , որ հնոց Արեաց աշխարհն է՝ տարածուեցան : Ձէմշիտի վիպասանական թագաւորութիւնը , Ֆիրտուսիի Պարուիկի թագաւորաց զրոց մէջ , այն ժամանակն նկարագրէ , յուրում ասոնք հաստատուելով այս աշխարհի մէջ՝ յառաջադիմեցին ի քաղաքականութիւն , յառաջեցուցին երկրագործութիւնը , սկսան մեծամեծ քաղաքներ շինել եւ կրօնքին ալ աւելի բազմատուած զարդարում մի տըռուին . որովհետեւ վիպասանութիւնը Զրադաշտի ոգւով շաղուած՝ պախարակէ զձէմշիտ որ կռապաշտութիւն մոցնելով՝ իւր փառքը նուաստացուց :

Այս ժամանակին յաջորդէ Զոհակ Արտենին բռնակալութիւնը . Քուշանաց տիրա-

պետելուն հետքը նշմարեցին յայսմ՝ բայց վիպասանութիւնը արժանի է յիշուելու աւելի Պարսկաստանի նորագոյն պատմութեան հետ կապ ունենալուն համար : Այս Զոհակն վայրագ բռնաւոր մ'էր , զեղծամեղծ եւ անբարոյական կրօնից պաշտօնատար : — Անոր օրական զահերէն՝ զոր կը զոհէր երկու օձերու , որք անոր ուսոցը փաթուած էին , կային Սպահանէն երկու գեղեցիկ պատանիք . (որովհետեւ վիպասանութեան տեսարան՝ ըստ մահմետական թարգմանութեան՝ փոխադրուած է Պարսից վերջին մայրաքաղաքն) : Այս պատանեաց հայրն Քավէհ անունով երկաթագործ մ'էր , որ բանէր իւր խանութիւն մէջ՝ երր պատմուեցաւ իւր որդւոց կատարածն : Խանութէն դուրս ցատկեց իւր զգեստով , իւր կաշի գողնոցն կապեց զաւազանի մի ծայրը , ժողովուրդն խմբուելով այս նոր գրօշակին տակն օգնեց անոր , որ տպանեց զբռնաւորն եւ թագաւորեցուց ձէմշիտի որդին կամ թոռն : Ի յիշատակ այս ազգային աւանդութեան , Սասանեանք որ Քրիստոսի թուականին երրորդ դարու մէջ Պարմեւաց հարստութիւնը վերուցին եւ Զրադաշտի կրօնքն վերանորոգեցին՝ մարգարտազարդ կաշեայ նուիրական դրօշակն սկսան գործածել : — Այդ դրօշակն տերութեան եւ կրօնից իբրեւ պաշտպան նկատուած էր եւ մեծամեծ դիպաց առթիւ միայն բանային , երբ թագաւորն անձամբ գլուխ կենար բանակին , եւ այդդրօշակին կորուստն կադեսիայի ճակատամարտին մէջ՝ նշան եղաւ իալամական աղանդին յաղթանակին ի Պարսկաստան :

8. Իրանական աւանդութեան յաջորդժամանակամիջոցն ցեղական պատերազմին այն միջոցն է , զոր գիտենք յաւ անդութեանց Սիջադէտաց : Թուրքետ կամ Թուրանականք , այն մեծ ցեղն՝ որուն ներկայացուցիչներն են հիմայ Թաթարք եւ Ֆիննեանք , Ցոյն պատմագրաց Ալիւթացիք՝ թափառեր էին կամ ստիպուած էին յետ կենալ եւ դառնալ Յաքսարդի հիւսիսակողմն Կեդրոնական Ասիոյ անասնպնդական գաւառներն , ուսկից յաճախ ասպատակներ կը սփոքին հարաւային արգաւանդ գաւառներու մէջ : Հին պատմագիրք կաւանդեն հաստատուն թէ արեւմտեան Ասիոյ տիրապետութիւնն , ըստ Յուստինոսի 1500 տարի

տեւեց : Արենց նախնի գաղթականութիւններով Արեաց հետ պատերազմի բռնուեցան . այս պատերազմն իրեւ ազգական ցեղից պատերազմն համարուած է : Այս աւանդութիւնը համաձայնի արդի ազգարանական հետազօտութեանց հետ, յորմէ հետեւի թէ Թուրանականը Յարեթեանը էին, հնուց ի վեր զլսաւոր քնչն բաժնուած : — Ասոնք նիւթական մշակութեան կողմանէ մեծապէս յառաջադրիմն էին . բայց նոյնը չենք կրնար ըսել իրենց բարոյականին եւ կրօնից վիճակին համար որ սարէականութեան այլանդակ տեսակներու խառնուրդ մ'է օճապաշտութեան հետ ի միասին : — Գլխաւոր աստուածնին մեծ օճն էր, որուն, ինչպէս կ'երեւի, Յառաւուաբբէն անուն կուտային եւ իրանականը Աֆուստէնք կոչէին, զոր Զբագլաց իր չար արմատոյն Խարամանոյն ի նշան ընարեց : — Արեաց հետ պատերազմելու ատեն՝ կրօնական պատերազմի սաստկութիւնը կոռուեցուց զնոննը այն ազգերուն հետ որ արդէն սահմանակից էին եւ մօտաւոր երկիրներու վրայ կոռուէին : — Մինչդեռ յ'արեւելս Թուրանականք ջանային զԱրիականս վանտել Բակորիոյ եւ Սոգդիանու արդաւանդ ձորահովաներէն, անոնց միւս ցեղեղն անցան Մարկիանոս գաւառէն Մարաստանի եւ Քուրուտիսամանի բարձրաւանդակաց վրայ, որոց վրայ Արիք հետղիւտէ տարածուէին և արեւելքէն իրենց ամեցուն հեղեղն հոն կը թափէր : Թուրականաց առջիքերան, իրանու բարձրաւանդակին Արեւմուեան կողման վրայ ձեռք բերուած գերիշխանութիւնը ցուցնէ՝ թէ Մարաստանի նախկին բնակիչն Ակիւթացի ցեղէն էր : — Հնագոյն Վիտայը որ Թուրականաց յարեւմուտս գաղթելուն եւ Արեաց երկու մեծ ձիւլ՝ Արիական եւ Հնդկական բաժնուելուն ժամանակին գործ են, ընկերական յառաջադիմութիւն ցուցնեն, աւելի քան զվերոյիշեալն : Ժողովրդեան բազմանալուն մեծամեծ քաղաքներն բազմապատկեցան, մշակութիւնը զարգացաւ, եւ դիւզացոց զբազմունքներ հովուաց զբազմունքներէն աւելի կարեւորութիւն ստացան : Ընկերական կազմակերպութիւնը՝ գասուց վերածուէր, յորս արուեստներն ժամանդ ական էին, թէպէտեւ այս գասերն տակաւին կարգեւ չինքին՝ անյաղթէլի սահմաններով ի-

բարմէ բաժնուած : Քրմաց, պատերազմողաց եւ շինականաց գասերը կային . վերջինքս երբեմն բաժնուած էին ի հովիւ եւ ի յերկրագործ : Այս դասերն են զօրս Զըրադաշտ ճանչնաց իրանաց մէջ . եւ յորս Հերոդոտոս ասէր թէ բաժնուած էին Պարմիկը : Ի Հնդկաստան, բրահման կրօնից եւ տիրապետութեան ազգեցութեամբ այս երեք դասերն բարձրագոյն դասեր սեպուեցան . մինչդեռ ընկճուած Քամայ ցեղն ըստարին դասուց մէջ բաշխուեցան եւ անարդուեցան : —

9. Թէ էին աւանդութիւնն եւ թէ արդի գիտութիւնն ալ այս ժամանակամիջոցին եղած համարին Զբագլացտին տրուած կրօնական մեծ վերանորոգութիւնը : Քանի մը սակայն մեծ հեղինակութիւն ունեցող մատենագիրք բռնադատուած այն գաղափարէն թէ վերանորոգումն այն գարուն մէջ միայն կրնար հանդիսաիլ յորում Մարաց մոգութեան զարգացմամբ, Արեաց հին հաւատքն արջուեր էր, Վշտապապ անուան վըրայ յեցեալ, որ Պարսկին կուսարշան է, Զըրադաշտ ժամանակակից համարին Վշտապապեայ հօր Դարեհի հետ, վեցհարիւրին նախքան դիբրիստոս : Եթէ այդպէս ըլլար անտարակոյս Հերոդոտոս զԶբագլաչ ներկայացնէր, իւր պայծառ եւ որոշ անձնական նոյնութեամբ, եւ ոչ այնչափ եւ այնպիսի աւանդական առասպելախառն մըթութեանց մէջ անկանէր, որով Նիերուը ալ պարզ առասպել մի համարեց : — Մարապարփկ պատմութեան յիշատակարանք ի հին մատենագիրս որոշ աւանդեն՝ թէ աղդային կրօնը հաստատուած էր Կիւրոսի ժամանակին շատ առաջ, եւ անոր էական տարերքն գտանենք Զէնդավլէստայի մէջ : Յիշուին թող շատ թագաւորական անուններ, քանի որ ո՛չ մի անուն բան կրնայ հաստատել, եւ Զբագլաչով կուստաշչ անունն ալ կապ չունի Դարեհի հօրը հետ : Առաջինն Բակորիոյ թագաւոր է (ոչ Պարսից) եւ որդի Ուրագ ասպայ կամ Զօհրաստայ, կայիհանեան հարսութենէն . վերջինն է Արշամայ որդին, Աքիմենեան ցեղէն . ո՛չ ինքն եւ ո՛չ իւր հայրն թագաւոր եղաւ : — Բոլոր հին մատենագիրք միացայն հնացնեն ժամանակաւ զԶբագլաչ . մանաւանդ առասպելական հնութիւն մի տան անոր : Եր-

միալոս իրեն ընծայուած զործոց՝ յայն թարգմանիչն՝ Տրոյիոյ առումէն 5000 տարի առաջ դնէ, Եւդիքսիոս Պղատոնի մահուանէն 6000 տարի առաջ: Թուականաց միջէն չափաւորն, եւ յետինն ժամանակաւ՝ Քոանդոս լիւդացւոյն աւանդածնէ, Դարեհնէն վեց դար առաջ (100 նախ քան գիրիստոս), մինչդեռ Պինիոս Մովիսէն 1000 տարի առաջ դնելով (այսինքն Քրիստոսէն առաջ 25 դարու կիսուն) Բերոսսի աւանդութեան հետ համաձայնի, որ Գրադաշտ Մարական հարբատութեան նահապետ համարի ի Քաղղակաստան ։ Ապիեկէլ եւ Օպէր այս վերջին թուական ուղիղ համարին, առանց լուծելու այս խնդիրն եւ ոչ իսկ Գրադաշտի իրական գոյութեան խնդիրն ։ Կրնանք հաւանական սեպել թէ իւր անուան անձնաւորական գրութիւնը Արիական ցեղին տակաւին մի եղած հին աւանդութեանց ժամանակին իյնայ: Ասոր անձին պատմութեան առապելք բնականապէս միայն կարեւոր են դրութեան գարդացումն ըստաւորելու համար: Այս առապելքը գտնուին՝ միայն Զենդավէստայի մէջ, յետին ընտիր մատեռ նազրոց մէջ եւ հագարական դարուն Արեւելեան գրոց մէջ:

10. Ամենայն ինչ համաձայնի Գրադաշտի առաքելութեան ասպարէցն ի Բակարրիայ գներու, որ յոմանց հայրենիք սեպուածէ, եւ «Երջանիկ Բակարրիա վեհ դրօշակաւ» տիտղոսն (Զենդավէստայի ամենանշանակին մասնց միայն մէջ) համարի այն երկիրն իրեւ գլուխոր բնակավոյր Արիական ցեղին:

Զենդավէստա սլարդապէս յիշէ Զարանդարդութեան ի Բակարրիա, որ այն ատեն Վըշտասպ թագաւորին իշխանութեան տակն էր, Ավրավշտասպայ որդւոյն (Զահրասպ յետին պարսից), Քավա Ուսրավայ որդւոյն (Քայի Քոսրու) Քավակուսի որդւոյն (Քայ-քաւոզ) Քավակաւուց որդւոյն, հիմնադիր Քայա հարստութեան (արդի պարսկերէնի Քայեանք): Ցիւատակ մը չկայ յետին յոյն լատին գրչաց յլշած հրացից, իւր ծննդեան և կենաց վրայ, որ զանազան գաւառաց եւ դարուց աւանդութիւններէն կավմուած են: — Օրինակի համար իրը թէ իւր ծնած օրն ծիծաղէր է, եւ թէ իւր ուղեղն այնպիսի երադութեամբ բարակէր որ գլուխն վրայ դրուած ձեռքն վեր վար ելէր իջնէր, թէ

տասն տարուան հասակէն քաշուեցաւ յանապատն, եւ հոն կեցաւ պանրակերութեամբ քսան տարի, եւ այսպէս ծերանաւէն զգուշացաւ, եւ այս առանձնութեան ատեն դնէ յետին Մարական առասպելն էլ պուրծ լերան այտի մի մէջ: Ուր Որմզդէն և իւր հրեշտակներէն ընդունեցաւ այն յայտնութիւններն որ յլշատակուին ի Զենդավէստա, եւ ելալով իւր միայնութենէն Բակարրիոյ Վշտասպ թագաւորին գիւմացն ելաւ, եւ իւր հրացիններով գարձոյց ի նոր հաւատաս զթագաւորն, որ քիչ ժամանակի մէջ ընդունելի եղաւ բոլոր Բակարրիոյ, թէպէտ Արեւաց մէկ մասն չընդունեցաւ զայն:

Այս կէտէն առասպելն երկու տարբեր կերպարան կ'առնու: Աւանդութեան մի համեմատ՝ Թուրանականք, որ նոր կրօնքին հակառակ էին ասպատակեցին ի Բակարրիա, արձակմատիր առին մայրաքաղաքն, տաճարներն պղծեցին կրակով եւ զԳրադաշտ սպանին: Ըստ միւս այլ աւանդութեանը, վերանորոգին Մովսէսի եւ Մահմէտի նման մէջտեղ եկաւ, իրեւ քաղաքական եւ կրօնական օրէնսդիր, եւ թագաւոր եղաւ Բակարրիոյ եւ անկէ զօրք հանեց որպէս զիմացեալ Արեւաց վրայ ալ դնէ իւր կրօնքն եւ Բարելոնի Փամայ որդւոց վրայ (ըստ Բերոսսի):

Ինչպէս ըսինք; Զենդավէստա ասոր վըրայ լսութիւն պահէ: Յայսմ Զրադաշտ հանդիմանայ միայն իրրեւ աւանդապահ Որմզդէն եղած յայտնութեանցը՝ այս ձեռով. «Որմզդ ասաց առ սուրբն Զրադաշտ»: Մինչդեռ մէկ կողմէն առասպելական վարդերու պակասութեանը ապացոյց է ընդդէմ այնոցիկ որ զԳրադաշտ լոյկ եւ մերկ առապելական անձ մի կարծեն, սակայն իւր որոշ անձնաւորութեան վրայ այնչափ քիչ բան կայ, որ մենք իւր անունը կրնանք գործածել միայն իրրեւ անձնաւորութիւն՝ կցորդայն վարդապետութեանը՝ որ Արեւաց նախնի հաւատոյ ապականիչ համայնասուուած բնապաշտութեան եւ բազմաստուածութեան դէմ կեցաւ:

11. Այս հաւատքն բովանդակի նուիրական մատենից հատուկտիրներու մէջ, որ հասարակաբար Զէնդավէստա կոչուի, բայց աւելի ճշմարիտ անունը է Աւենդա-Զէնդ,

Աւելապա եւ Զէնդ բառերէն բարդուած, այսինքն Բնագիր եւ Մեկնութիւն, կամ ինչպէս ուրիշներ մեկնեն «Օրէնք» եւ «Օրինաց նորոգումն», որովհետեւ Զրադաշտի կրօնը Համարեց զինքն նոր կրօնը, այլ արիական հին կրօնից վերանորոգութիւն, զոր ապականեր էր Զոհակ բռնաւորն: Զեռքերնիս հատուկութիւններն էտեանց ներկայ յետով սասանական պարսիկ հարստութեան դարուն պատկանին, որ Պարթեւաց տէրութիւնը կրծանեցին 226 յետ Քրիստոսի, եւ ի Պարս Զրադաշտի կրօնըն նորէն հաստատեցին: Արդի տառերով օրինակուեցան գրքերն եւ նորէն խմբագրուեցան, ինչպէս Եզրաս խմբագրեց Հին Կտակարանն: Բայց հին լեզուն պահուեցաւ, եւ այն լեզուն (Զէնդ) կոչուած, որ շատ նմանի Աքիմենեանց արձանագրութեանց լեզուին՝ Սանսըրիակին հետ ունեցած ազգակցութեամբը՝ կ'երեւի թէ Արիական լեզուին հնագոյն ձեւէն մին է: Այս խմբագրութեան ժամանակն՝ Սասանեաց ատեն, Զէնդավլէստա 21 գիրք բովանդակէր (Նասրա), որոց մեծագոյն մասն կորեաւ, ոչ ժամանակին ամենածախ ժանեօք, որչափ հագարական մոլունդութեամբ՝ 631 ին պարսկաստանի տիրելէն ետքը: — Մեր ձեռքն հասած միակ ամբողջ դիրքն է Վետայե Վորանց, որ է Օքնու ընդդեմ դիմուց, (Պարսկէրէն Վէնդդատա) Ետանու եւ Վէնդդէրէ՞՝ հատուածոց հաւաքածոյք են: — Առաջինն ժերտ անէց բովանդակէ Կանա (շարական) հաւաքածոյին ընտրելագոյն մասանց կտորներ: այդ Կանանեն աղօթից հետ գործածուեին զոհից արարողութեանց մէջ՝ Այս երեքն Վէնդդատա, Ետանու, եւ Վէնդդէրէ՞ Վէնդդիտատ — Զատէ կոչուած հաւաքածոյն կազմեն: Ետանու Զարէ կոչուած հաւաքածոյ մալ կայ: Այս գրերն պարունակեն ամենայն ինչ, որ Զէնդ լեզուի մէջ կար, բայց նուիրական մատենից մաս մալ ու ունիսը Տէեզերաֆիտանը վեան վրայ ճառող՝ Պատրէնէշ կոշուած, ի Փէհէւի թարգմանուած, Սասանեաց ատենի պարսից աշխարհիկ լեզուաւն:

Ոնոնք եւս որ համարին թէ Զրադաշտ Վշտասպի՝ Պարեհի հօր ատեն էր՝ ընդունին նոյն երկասիրութեանց փաստերով թէ Վէնտիտատի առաջին մասն (Ֆարէնքր) գրուած լինելու է Արեաց ի Մարս գաղթէն առաջ,

եւ թէ Կաթասներն ալ՝ զոր աւանդութիւնը նոյն Զրադաշտի ընծայէ՝ շատ հին են, եւ այն դարուն սլատկանին, յորում արիական ազգն տակաւին երկու ցեղ բաժնուած չէր, եւ այն ատեն երբ Արեւելեայը եւ Արեւմուեայք, Հնդիկը եւ Թուրանը չին տակաւին այլ եւ այլ հաւատը ընդունած, այսինքն Զրադաշտի կրօնըն եւ բահմականութիւն: — Այս Կաթասներն ուրիշ հատուածներէ ոճով եւ իրենց մեծագոյն պարզութեամբ աւելի հին են: — Պ. Հոկ Մովէսի ժամանակից համարի զանոնք:

(Շաբանակէլլ)

## Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Զափագիտական զուարձակիք. — Երևու յառաջդրութիւնք. — Քօլմզոսի հուկիթը. — Ապացուցութիւնք. — Մարդուս մազերութիւնք. — Պ. Ժէզիւ-քութիւնք. — Առաջարկութիւնն մը:

Ոմէն ուսումն եւ գիտութիւն իւր զբուարձակի մասերն ունի: Ինչպէս բնական պատմութեան մէջ կենդանեաց սովորութեանց ևան նկարագրութիւնը նուազ ձահճարցուցիչ են, բնագիտութեան եւ բիմիագիտութեան կիրառկութիւնք աւելի հաճելի են քան չոր տեսութիւնները ևան ևան պէս եւ չափագիտութիւնք կը հայթայթեն երբեմն զուարձութիւններ անոնց որք իրենցմով կ'զբաղին: Բնականաբար մեր խօսքը բարձր չափագիտութեանց համար չէ որք մատչելի չեն ամէն համարակ մահկանացուի, այլ սկզբնական մասանց համար, ինչպէս թուաբանութիւնն եւ երկրաչափական ու գրահաշուի սկզբունքը:

Չեմ ուզեր մի տու մի յիշել աստ այն հազար տեսակ խաղերն եւ կնճուալից խնդիրներն որք թուաբանութեամբ կը լուծուին ի մեծ զարմանս ամենեցուն. միայն երկու խնդիրներ ներկայել է գիտաւորութիւնն Մատէսի ընթերցողաց, որք անտորակոյս հետաքրքիր պիտի վնին նոցա լուծումը տեսնելու երբ կարդան յետադայ յառաջազրութիւնները:

Ո. — Ապացուցանել թէ ամէն անկիւն ոչինչ է, այսինքն հաւասար 0 ի .


Բ. — Ապացուցանել թէ կտն երկու եւ աւելի մարդիկ աշխարհի վրայ որոնք մի եւ նոյն թուով մազ ունին իրենց գլուխն :

Այս երկու խնդիրներն, ինչպէս դիւրին է տեսնել մի եւ նոյն տեսակէ չ'են տմենեւն . առաջնոյն ապացուցութիւնն անկարելի պիտի երեւայ շատերու որք եթէ ոչ, ոչչացած պիտի համարէն զիրենք անկիւնը բազմած ժամանուին : Ամէն անհաւատի յիշեցնել պէտք է փօլումուի հաւակըթին սղատմութիւնն, երբ Ամերիկայի գիւտըն ընելէ յետոյ Սպանիա վերադարձած թագուհոյն սեղանը բազմած էր : Սպանիոյ մեծամեծք չկարենալով տանիլ իրենց մեծանուն սեղանակցին փառքն ու պատիւները, չարամիտ ակնարկութիւններ կ'ընէն ըսելով թէ կարծուածին չափ դժուարին չ'էր այս գիւտն եւ թէ ամէն ոք պիտի կարենար ընել եթէ իւր տեղն ըլլար : Փօլումոս ունկնդրելէ յետոյ այս խօսակցութիւնները, պազ արեամբ . «Պարոննե՛ր, ըստ, սեղանին վրայէն հաւկիթ մ'առնելով, շատ դիւրին է նաեւ այս հաւկիթը քըթին վրայ կեցնելը : Ո՞վ ձեր մէջէն պիտի կարենայ յաջողիլ տեսնե՛նք » : Իւրաքանչիւրը, հաւկիթ մ'առած երկար տեսն փորձեցին փօլումուի սեղանակիցք, բայց ի զուր, հաւկիթն անվրէպ կը գլուրէր կ'իյնար : Երբ յօյտնի եղաւ իրենց անկարութիւն, փօլումոս առաւ հաւկիթ մը եւ ըստ . «Տեսն՛ք, պարոններ, որչափ դիւրին բան է, բայց դուք չ'կարողացաք գտնել » : Եւ զայս ըսելով զարկաւ հաւկիթը սկաւառակին եւ հաւկիթը մնաց քըթին վրայ :

Այսպէս, երբէք բոլորովին անհաւատ լինելու չ'է. ամէնէն անկարելին կարելի կ'ըլլայ եւ շատ անգամներ . թո՛ղ որ փիլմոփային մէկն ըստ է թէ . «Միայն անկարելին անկարելի է » :

Սակայն բուն խնդրոյն վերագառնանք եւ առաջինչն սկսինք . այն է ապացուցանել թէ ամէն անկիւն ոչինչ է այսինքն բան մը, որ չ'կայ :

Առնենք Ա. Բ. Գ. Դ. ուղղանկիւն մը, եւ Ա. կէտէն գծենք Ա. Բ. գիծն որ



Ա. Բ. ի հետ կը շինէ Բ. Ա. Բ' անկիւնը : Պէտք է ապացուցանել թէ այս Բ. Ա. Բ' անկիւնը զոր կը տեսնենք 0 ի հաւասար է :

Առնենք Ա. Բ. = Ա. Բ. և միացնենք Բ' կէտը Դ. կէտին ուղիղ գծով մը : Յետոյ Բ. Դ. կողին մէջտեղէն գծենք զուգահեռական մը Ա. Բ. կողին եւ ձգենք զայն մինչեւ 0 կէտը . նոյնպէս Բ' Դ. գծին միջին Ս' կէտէն ուղղաց հայեաց մը տանինք : Այս ուղղահայեացը եւ նախապէս գծեալ զուգահեռականը պարտին կարել զիրար 0 կէտը որովհետեւ երկուքն ալ իրարու հետ զուգահեռական չ'եղաղ գըծերու վրայ ուղղահայեաց են (Բ. Դ. եւ Բ' Դ. ուղիղ գծերը) : Երբ միացնելով այս 0 կէտը Ա. եւ Բ', Դ. եւ Գ. կէտերուն կ'ունենանք երկու եռանկիւններ 0 Ա. Բ' եւ 0 Դ. Դ. որք հաւասար են իրարու, հաւասար կողեր ունենալով . Ա. Բ. = Ա. Բ. = Դ. Գ. ինչպէս շինեցինք . 0 Ա. = 0 Գ. որովհետեւ այս երկու խոտոր գծերը հաւասարապէս կը հեռանան ուղղահայեացին ոտքէն . 0 Բ' = 0 Դ. նոյն սղատճառաւու : Այս երկու եռանկիւններն հաւասար ըլլալով, հաւասար կողերու համապատասխանող անկիւնք եւս հաւասար են . 0 Ա. Բ' = 0 Գ. Դ. : Երբ այս երկու անկետնց առաջինը 0 Ա. Բ' կը բաղկանայ երեք անկիւններէ որք են 0 Ա. Գ., Գ. Ա. Բ. եւ Բ. Ա. Բ' անկիւնները . իսկ երկրորդը կը պարունակէ միմիայն երկու անկիւններ . 0 Գ. Ա. և Ա. Գ. Դ., որոց առաջինը 0 Գ. Ա. հաւասար է 0 Ա. Գ. անկետն, որովհետեւ Գ. 0 Ա. եռանկիւնը հաւասարարուն է, եւ երկրորդը Ա. Գ. Դ. հաւասար է Գ. Ա. Բ. ի իրեն ուղիղ անկիւններ : Ուրեմն բացը կը մնայ միայն Բ. Բ' մեր անկիւնը, որ ի հարկէ ոչինչ պէտք է լինիլ որպէս զի 0 Ա. Բ' եւ 0 Գ. Դ. անկիւնները կազմող մասանց գումարը հաւասար կարենայ ըլլալ : Այս էր մեր ապացուցանելիքն

ալ. — Համոզուեցա՞ք այժմ. — Ես կը խոս-  
տովանիմ թէ բոլորովին չհամոզուեցոյ:

Կուգանք երկրորդ խնդրոյն, այն է թէ.  
«Կա՞ն աշխարհի վրայ մարդիկ որոնց մազե-  
րուն թիւը հաւասար ըլլայ»: Այսպիսի հար-  
ցում մ'ընողին առաջին անգամ ընդունե-  
լիք պատասխաններէն մի քանին աւասիկ .  
«Խենդ ես»: «Հաւանական չէ»: Քիչ  
մ'ալ սատանաները . «Կարելի է»: Այս  
պատասխանները չեն կարող գոհացնել զի՞ն  
որ կ'ուզենք ամենայն ինչ պատճառարանել:  
— Ուզե՞մ: — Կան անջուշտ եւ բազմաթիւ  
մարդիկ որոց գլխու մազերուն թիւը ձգիւ  
նոյն է, և այս, երկար բացատրութեանց կա-  
րօտ չէ: Երդարեւ ի՞նչ կրնայ ըլլալ մար-  
դոյ մը մազերու թիւը եւ քանի՞ մարդիկ  
կան աշխարհիս վրայ: Համբերութեան դիւ-  
ցազուններ սառագած են թէ ամենէն քիչ  
մազեր ունեցողներն են չէկ մարդիկ, յետոյ  
խարտիշահերք, եւ ամենէն առաւել ունե-  
ցողներն են. սեաւ մազերու տէրերն որք ու-  
նին շուրջ 30,000 մազ: Արդ, թէ որ ըսենք  
թէ մարդ մը առ առաւելն կ'ունենայ 30 կամ  
100 հազար եւ կամ մէկ միլիոն մազ եւ թէ  
աշխարհի բնակչաց թիւն է 1,400,000,000,  
կը բաւէ: Այսո՛, ընթերցողաց մեծագոյն  
մասին համար . Դեռ ո՛չ, փոքրամասնու-  
թեան մը համար, որուն հ ամար ալ պարտ  
կը համարիմ աւելի բացորոշ ըլլալու:

Թ կոչենք այն մարդոյն մազերու թիւ-  
ըն որ ամենէ աւելին ունի: Առնենք աշ-  
խարհիս մարդոց մէջն նախ մի միայն մէկ  
մազ ունեցող մարդ. մը (ճաղատ եղողներուն  
համար չէ խնդիրը քանի որ մազ ունենալ  
կ'ենթադրէ) եւ մէկ կողմ դնենք զայն . յե-  
տոյ փնտուենք երկու մազ ունեցող մարդ  
մը (եթէ կայ) եւ առաջնոյն քովը դնենք .  
երեք մազ ունեցող մալ գտնենք, (միշտ եթէ  
կայ) եւ այսպէս կարդաւ շարենք մինչեւ թ  
մազ ունեցող մարդը:

4. 2. 3. . . . Թ.

Այսպիսով քանի՞ մարդ ունեցանք: Ան-  
ցուշտ թ մարդ, եթէ կրցանք մէկին մինչ  
թ, ամէն թիւերով մազ ունեցողները ըըտ-  
նել, իսկ եթէ ո՛չ, թէն աւելի վորք թիւ  
մը, երբէք աւելի մեծ: Արդ, քանի՞ է թ  
թիւը. — Դիմու մազերը համբողները կը  
վկայեն թէ առ առաւելն 30,000 . ուրեմն  
առ առաւելն 30,000 մարդիկ կան որ տար-

բեր թիւերով մազ ունին . — Միացեալնե-  
րը — 1,400,000,000 բնակիչներէն մնացեալ  
1,399,950,000 ը: — Առնենք ասոնցմէ մէկը.  
Անպատճառ իւր ունեցած մազերուն թիւը  
կը գտնուի վերի թ մարդոց շարին մէջ, քանի  
որ մէկին պակաս եւ թէն աւելի մազ չկը-  
նար ունենալ այս մարդը . հետեւաբար կան  
երկու մարդիկ որոց մազերուն թիւը հա-  
ւասար է: Ընթերցողաց կը թողում ապա-  
ցուցանել երկուքէն աւելի ալ գտնուիլը:

Այսպէս կ'ապացուցանէր ինձ լիսէ Ան-  
կա՞ի դասատուներէն մին զոր մէկիւ - Քը-  
ումն կը կոչէինք, զարմանալի նսանութեանը  
համար, եւ կը յաւելուր թէ օր մը սրակի  
մը մէջ ոսած լինելով միեւնոյնը, հոն գըտ-  
նուող տիկնանց կարելի չէր եղած համլը-  
ցընել: Տարակայս չունիմ թէ մեր հայ տիկ-  
նանց համար միեւնոյնը չպիտի կրնար ըսել  
Պ. ժէզիւ - Քուիսթ:


Վերջացնելու համար խնդիր մը կ'առա-  
ջարկեմ, որոյ լրւծումը, թուականէս մինչև  
1 ամիս, առաջին անգամ խմբազրութեանս  
հասցնողին մէկ վեցամսեայ Մասէ: կը խոս-  
տացուի: Բնականաբար տեղւոյն հեռաւո-  
րութիւնն ի նկատի պիտի առնուի:

#### ԽՆԴԻՐ

Տարիքս կրկին է քու այն ատենի տարի-  
քիդ յորում ես քու տարիքդ էի, իսկ երբ դու  
ալ իմ տարիքս ըլլաս, երկուքս ի միասին  
կ'ունենանք 63 տարի: — Ի՞նչ է տարիքնիս:

Մ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ


## ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ



ԴԻԿԱՅԱՀԱԿԱՆԱԼԻ ԴԱՍԵՐ


ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ ՎՐԱՑ

### ՄԱՐՍՈՂԱԿԱՆԱԹԻՒՆ



1. Ըսէ ինձի ինչ որ կ'ուտես,
2. Ըսէ ինչ որ կրնար մարսել

Եւ ո՛չ թէ ի՞նչ որ կուզես:



Դ. Ա. Ս. Ա.

Ժամանակ մը կայ որ բժշկական ընդհա-  
նուր դրազմունքս զատ կը պարապիմ մաս-

նաւորապէս մարսողական դործարանաց ախտերով, որով առիթ ունեցած եմ դիտելութէ այս կարգի հիւանդութեանց կողմէ դըժ-բաղդաբար շատ հարուստ է մեր ժողովուրդը: Լաւ դիտող պաշտօնակից մը երբեմն խորհուրդ տուած էր ինձ դրելու այս զըժբաղդութեան պատճառաց ու դարմանաց վերայ, եւ թէ պէտ մերթ ընդ մերթ գրած եմ հոս ու հոն ըստ պատճէ հութեան, սակայն ըստ բաւականին հասկցնելու համար նիւթիս կարեւորութիւնը, մտածեցի այս անգամ Մաստիսի միջոցաւ հրատարակել կարգ մը դիւրահասկանալի դասեր՝ որք հիմնուած են բնալուծական եւ բնախօսական ողջ գիտելեաց վրայ:

Պէտք է գիտնալ թէ մարսողութիւնը ըստած գործողութիւնը միայն ստամոքսին (\*), յատուկ բան մը չէ, այլ բերնէն սկսելով մինչև որբան երկնյած տեսակ տեսակ գործարանաց գործն է: Այս գործարանները համբենք հոս մի առ մի: 1. Բերանին մէջ զրթունք, ակուայները, լեզուն, բերնին առաստաղը, բերնին մէջ դանուող ջուրը գոյացնող էնչերը (պէտ): 2. Կոկորդը՝ որ վերը լայն է, եւ քանի վար իջնայ՝ կը նեղնայ: 3. Ստամոքսը: 4. Բարակ եւ հաստ ազիքները: 5. Լեարդը՝ որուն շինած մազձը կը մարսեցնէ իւղերը: 6. Բանտիքաս անուն գործարան մը որ չմարսուած շատ մը նիւթեր կը մարսեցնէ: 7. Սրբանը՝ որ մարմայ պէտք չընեցած նիւթերը այսինքն կոկորդանը դուրս կը հանէ:

Բայց այս գործարանաց կատարած դերերը բացատիլէ առաջ, համաստիւ աչքն անցունենք մեր կերած նիւթերուն բաղադրութիւնը՝ որպէս զի դիւրաւ համականը թէ անտնք մարսուելու համար ի՞նչ փոփոխութիւններ կը կրեն:

Չեմ ուզեր հոս բնախօսներու պէս կերակուրները այլ եւ այլ մասերու բաժնեւ եւ կարգ մը ժողովրդեան դժուարահասկա-

նակի բացատրութեանց մանեւ կը յիշեցը-նեմ միայն թէ բոլոր մեր կերած կերակուր-ները կը պարունակեն 1<sup>0</sup> աղբաժնայի ու (հաւ-կիթի ճերմակին պէս)՝ 2<sup>0</sup> իւղային ։ 3<sup>0</sup> էպ-րօ-+առաջնունէ (ջրածին եւ ածխածին պարունակող նիւթեր) եւ 4<sup>0</sup> ջուր: Կը խընդ-րենք մեր հետաքրքիր ընթերցողէն որ գոնէ այս փոքրիկ բաժանուուը մաքին մէջ պահէ, որպէս զի յետոյ հասկնայ թէ մարսողու-թիւնն ի՞նչ փոփոխութեանց կ'ենթարկէ զանոնք: Անկարելի ըլլալով բոլոր կերակրոց բաղադրութիւնը մի առ մի դրել, գլու-սորները միայն կը ցուցնեմ աստ ըստ Վոյթ անուն գիտնականին:

| Որդունիւն             | Ալլէւ-  | իւղ      | իորօ-       | Զու- |
|-----------------------|---------|----------|-------------|------|
| կէրունց               | մի      | ուրդունէ |             |      |
| Կոմի միս              | 21, 9   | 0, 9     | 73, 9       |      |
| Հորթի միս             | 15, 3   | 1, 3     | 78, 0       |      |
| Իւղային հիւս-         |         |          |             |      |
| ուած                  | 1, 7    | 94, 5    | 56, 0       |      |
| Կոմի լեարդ            | 16, 3   | 5, 2     | 5, 7        |      |
| Հաւկիթ (սպի-<br>տակը) | 14, 1   | 10, 9    | 73, 9       |      |
| Հաւկիթ (սպի-<br>տակը) | 15, 3   |          | 85, 9       |      |
| Ճարպ խողի             | 4, 1    | 5, 9     | 42, 87, 1   |      |
| Կարադ                 | 0, 9    | 92, 1    | 7, 0        |      |
| Քիչ իւղով պա-         |         |          |             |      |
| նիր                   | 43, 0   | 7, 0     | 40, 0       |      |
| Ցորենի ալիւր          | 11, 8   |          | 73, 6 12, 6 |      |
| Հաճարի                | » 11, 0 |          | 71, 9 14, 0 |      |
| Բրինձի                | » 7, 5  |          | 78, 0 15, 5 |      |
| Սեւ հաց               | 8, 5    |          | 44, 2 46, 3 |      |
| Ճերմակ հաց            | 9, 6    |          | 60, 1 28, 6 |      |
| Ոսպ                   | 22, 5   |          | 58, 2 14, 3 |      |
| Ճերմակ լուրիս         | 24, 5   |          | 55, 6 14, 5 |      |
| » կաղամիր             | 1, 5    |          | 7, 1 90, 0  |      |
| Գետնակնձոր            | 2, 0    |          | 21, 8 75, 0 |      |
| Շողգամ                | 1, 5    |          | 12, 3 85, 0 |      |

Այս ցուցակին մէջ գտնուող կերակրոց անոնք՝ որ շատ ալպիւմին կը պարունակեն, շատ ունդաբար են եւ անոնք որ վերոգրուեալ չորս տեսակ նիւթերէն ըստ բաւականին կը պարունակեն, կատարեալ կերակուրներ կը համարուին:

Այսական բաւական համարելով գլխաւոր կերակրոց վրայ (\*), համառօտիւ բա-

(\*) Հոս դիտմամբ ի բաց առինք կաթը՝ որուն վրայ առանձին դրելու միտք ունինք:

(\*) Այս ստամբօս բառը դժբաղդաբար անհասկանալի է ուսմութեան որ «ալիտ» կ'անուանէ զայն, Ամէն որ առիթ կ'ունենամ բացատրելու յաճախորդութերու թէ սիրաը կուրծքին ձախ կողմը կը գտնուի եւ «թրպ թըպ» կը նետէ, ինչպէս որ կը զդանք, եւ ստամբօսն է այն՝ որմէ գանգատելու եկած են եւ որ կը գտնուի պորտէն վեր գտնուող խոռոչին մէջ կողքերէն վար:

ցատրենք այժմ թէ, մինչեւ որ անոնց մէկ մասն արիւն եւ միւս մասը կղկղանք լինի, ի՞նչ փոփոխութիւններ կը կրեն:

Մարտղական խողովակը բերանէն մինչեւ սրբան չորս մասի բաժնելով, այնպէս ուսումնամիրենք այդ փոփոխութիւնները:

Ա. Ենրանին մէջ ի՞նչ փոփոխութիւն կը կրեն կերակուրները: — Երկու տեսակ, մին մէտեսակն եւ միւսը +իմակն: 1. Մեքենական փոփոխութիւն ըսելով կը հասկցուի ծամուելով մանրելու գործողութիւնը՝ որոյ նպատակն է կերակուրները այնպէս մը բաժնել որ մարտղական հիւթեր (որպէս է թուրք) շնորով եւ անվրէպ թափանցեն անոնց ամէն մէկ մասնիկներուն մէջ, և թուրք անոնց այնպիսի կակուզ զանգուած մը տայ որ անցած տեղերնուն յարմարին եւ զիւրաւ սահին անցնին: 2. Քիմիական փոփոխութիւնն ալ այն է որով նախ կարգ մը աղերքանի մէջ կը հալին, եւ երկրորդ, որ ամենակարեւորն է, օսլայական նիւթեր, ալիւրներ (ինչպէս նէշէմին եւ անոր նմանները) ին+տոչ ըսուած նիւթի կը փոխուին, որ ուրիշ բան չէ, այլ խաղողին անուշ համը տուող տեսակ մը չաքար: Բերանէն մինչեւ ստամոքս կերակրոյ զանգուածը այնչափ շուտ կը սահի կ'երթայ որ փոփոխութիւն կրելու ժամանակ իսկ չունենար:

Բ. Ստամոքսին մէջ ի՞նչ փոփոխութիւն կը կրեն կերակուրները: — Կերակուրը ստամոքս համանելուն պէս, այն գործարանը կը սկսի բռնկիլ, այսինքն ներսիդին կը տաքնայ եւ կը կարմիր, ու կը սկսի իւր պատերուն մէջ զետեղուած ջրհաններէն — այսպէս ըսենք հասկցնելու համար անդամագնութեան գեղձ կոչուած գործարանները — տեսակ մը ջուր հանել որով կը թաթախուին հետզետէ համոնով կերակրոյ մասերը: Այս ջուրը կամ հիւթը՝ որ գլխաւորաբար երկու աղդեցիկ նիւթի կը պարունակէ, մին բէբնին եւ միւսը առէտ լուսիդիտ անուններով, վերցիշեալ ալպիւմին պարունակող կերակուրները բէբնին կոչուած նիւթի մը կը փոխէ, որոյ յատկանիչն է բարակ մաշկերու մէջէն թափանցելով արեան հետ խառնուիլ: Ասկէց զատ ստամոքսին արտադրած հիւթը՝ չաքարը, խժային նիւթերը (զամդ)

եւ ինչ ինչ աղերը կը հալեցնէ: Իւղերն ալ ստամոքսին ջերմութեամբ մի միայն կը հալլին:


Այսպէս արդէն խմոր եղած կերակուրը քիչ մը եւս կակղանալով տեսակ մը խիւս (լուս) կ'ըլլայ որուն բնախօսները չէ անունը տուած են:

Գ. Բարակ աղերաց մէջ ի՞նչ փոփոխութիւն կը կրեն կերակուրները: — Յիշեալ շիմը ստամոքսէն աղիքներուն անցնելուն պէս՝ մաղձը լեարդ (գարա ճյյէր) ըսուած գործարանէն եւ ուրիշ հիւթ մը բանտիքաս անուն գործարանէն կը սկսին թափիլ աղեաց մէջ՝ որ իւր մէջէն կը հանէ տեսակ մը ջուր ստամոքսի ջուրի նման: Այլ եւս հոս մաղձին չնորհիւ՝ իւղերը, եւ միւս հիւթերուն աղդեցութեամի՝ անմարս մնացած կերակրոյ մասերը կատարելապէս կը մարսուին ու մէկ կողմէն արեան կը խառնուին: Վերոյիշեալ բանտիքաս կոչուած գործարանը՝ որոյ վրայ գժբաղդաբար, ո՞չ ոք ի ռամկաց գաղափար ունի, եւ թերեւս անունն ալ լսած չէ, ամենէն կարեւոր գերը կը կատարէ, որովհետեւ կերակրոց բովանդակած չորս տեսած նիւթերը՝ զորս ցուցակին մէջ յայտնեցինք, կը մարսուին մի միայն անոր արտադրած հիւթովը:

Դ. Հաստ աղիքներու մէջ ի՞նչ փոփոխութիւններ կը կրեն կերակուրները: — Այլ եւս հոն բան չմնար մարսուելու, եւ բնախօսներէ շատեր կ'ըսեն թէ հաստ աղդը պահարան մ'է կղկղանաց եւ ոչ այլ ինչ: Բայց սրբանէն ներմուծուած ինչ ինչ մնունդք կը մարսուին հաստ աղեաց մէջ, որպէս գրած եմ երբեմն բժշկական յօդուածի մը մէջ:

Առ այժմ այս չափով շատանալով, թողունք որ մեր հետաքրքիր ընթերցողք մարսեն մեր այդ դասը, ի մօտց ուրիշ դասեր առնելու պատրաստուելով:

Ա Ա Ա Ա



## Ո Ս Կ Ե Ղ Է Խ Ն Գ Ա Ի Ա Թ

(ԶԻՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԲ)

(Շաբ. և Քեջ.)

Արշալոյսը ցորեկուան կը փոխուէր . ոսկեղէն , ծիրանեդոյն , եւ շոշողուն ճառագայթներն արեւելքէն կ'արձակուէին , ի նշան իւր ընկերաց զինքն սպասելուն : Աւհա՛ , ի՞նչ , մեծ դուռը կը զարնուի՛ , Խաղաղ Գետը արագութեամբ կը քակէ իւր դօտին եւ գաւաթին օղակն անցունելով իւր բաղկին ամրապնդեց ճիշդ իւր արմուկին փայթթելով , իւր դպրոցական դգեստի երկայն եւ արձակ թեզանեաց մէջ կատարելապէս պահելով զայն : Ահա՛ , կրկին դուռը կը զարնուի , իւր բարեկամք անհամեր կ'սպասեն , շուտ մը մեծ երկփեղի դուռը ամրացո՞ն ող ծանր նիգն մէկդի կ'առնէ . իւր բարեկամք կ'ողունեն զնա աղմկայոյզ ցնծութեամբ : Ահա ինքն է : Յոյժ լաւագոյն : Զիք սոսկաի երեւոյթ լուսնոտութեան : Բայց ընդհակառակն ծանր եւ քաջ երեւոյթ : Իւր բարեկամաց բոլոր հնարքներն ու ծալլրածութիւնքն չկրցան . բացատրութեան բառ մը արտասանեցունել իրեն : Ապա սկսան հարցաբննել զայն : «Դիշերը քնացե՞ր էր» . «Ո՞չ : «Բան մը տեսա՞ծ էր» . «Ո՞հ , ո՞չ յոյժմասնաւոր ինչ» : «Այս պատմութիւնքն ճշմարի՞տ էին» . «Մասամբ իւիք» : «Աւելի որոշ բան մը չունէ՞ր ըսելիք : «Ոչ , որովհետեւ գաւաթը ծանրապէս իւր բազկէն կախուածէր» :

Այսպէս պալատը աւելի համբաւ ստացաւ իրեւ բնակարան ուրուականաց : Փաղաքին տօնավաճառաց եկող գեղջուկներն կը կենային պշուցեալ կը նայէին այն բարձրաբերձ ճերմակ որմերուն վրայ , եւ Վութունկի ծառերուն , որ իրեւ աշտարակ կը բարձրանային նրբաքանդակ գեղեցիկ քարաշէն կատարներէն վեր :

Եինկ-Քետանկ իւր ճնշիչ գանձն տուն տարաւ : Իւր բարեկամք շարունակ կ'ըսէին , թէ Ուրուական տան պալատան մէջ անցուցած գիշերուընէ հետէ , երբէք իւր

առջի երեւոյթը չունէր : Իւր մայրը կը հսկէր զինքը անդադար հետաքրքրութեամբ : Ոսկեղէն գաւաթն կը նեղէր զնա պարբերական մղձաւանչի նման : Իւր բարձը երկայնածեւ քառանկիւնի մէէր , գրեթէ փայտի կոճղի մը պէս պինդ : Կը Խորհէր գաւաթն նորա մէջ պահել , իրբեւ ապահով տեղ մը : Ուստի մի անկիւնը քակելով եւ միջի լեցուած ցորենի յարդերը սպարպելով գաւաթն ապահովագէս զիտեղեց նորա կեդրոնը ապա մէջն ու շուրջը յարդը լեցուց մինչեւ գաւաթն բոլորովին ծածկուեցաւ . ի վերջոյ կարեց , որ ճիշդ իւր առջի եղածին պէս կ'երեւար , բացի իւր ծանրութենէն : Սակայն ասիկա կրնար համարուիլ Զինացւոց շատ անդամ բարձի տեղ քար մը գործածելուն : Եւ Խաղաղ Գետն եւս կրնար դրած ըլլար կղմինար մը իւր բարձին մէջ : Երբ բարձը իւր տեղը դրաւ խիստ յարմարութեամբ , բազդատարար հանգստութիւն զգաց : Կրնար թողուլ իւր բնակրանը ապահովութեամբ եւս այլ եւս պիտի չհալածուէր ուրուականաց սոսկումէն : Գիշերն եւս կրնար բնանալ խաղաղութեամբ , բանզի իւր «կիմափն» զիլսուն տակն էր : Ոչ գործօն մատներ , ո՞չ հսկող աշեր կարող էին գանել զայն հոն : Աւա՛զ , միայն կարձ ժամանակ ապահով գտաւ զինքն : Յարդը շուտ սկսաւ գաւաթին վրայէն սահիլ , որով անոր շրջապատը կրնար տեսնուիլ , եւ զգացուիլ բոլորովին որոշ : Իւր եղբայր Խաղաղ-Ծիրաը ըստաւ : «Ի՞նչ է այդ , որ ունիս քո բարձիդէջ : Միայն այդ գիտեմ ստոյգ թէ նա սոկոյ պարկ մը չէ . քանզի մենք բնուու ստակ չենք կրնար պահել երկար ատեն , նորա արժէք տալով :

Ահա մի նոր դժուարութիւն : Ուստի շատ օրեր տուն կը կենար եւ իւր ուսմանց կը պարապէր : զի կը վախնար իւր տեսութենէն հեռի մատնիչ գանձին վստահիլ : Քաղաքին մէջ գտնուած վարժապետք զնա իրեւ նորածեւ ուսմանող մը կը համարէին : Եինկ-Քետանկ կը խնդար երբ կը խորհէր որ գաւաթը զինքը խիստ ուսմանող մը ըրածէր :

Զմեռն իւր սառնամանեօքն , Ճիւնովն և ցրտաշունչ հողմերովն անցաւ : Օրերը տաքցան : Ուստի-Եունկ Յուռուն պատուիրեց անոր իւր մեծ եւ թանձր վերմակն ու ան-

կողինը, որոց մէջ կը պառկէր, ժողվել վերցունել: Ո՛հ, խորհեցաւ նա, ի՞նչ բարեպատեհ առիթ՝ սոսկալի գաւաթն վեց ամիս եւս պահելու: իւր փոքրիկ անկողնոյն կեդրոնը դրաւ զնա, արտաքուստ մեծվերմակովն փամթած եւ կարած: «Հիմա» կերպ մը «փառաբանութիւն» երգեց. — «Հիմա աղաս պիտի ըլլամ գաւաթին ուրուական սոսկումէն»: Եւ իւր գլուխը աւելի աղահովովթիւն զգաց իւր ուսոց վրայ, քան թէ քանի մը ամիսներ առաջ: Որդինար դուրս ելելով իւր փոռանը թուուցանել, քանդի ի Զինաստան արբ փոռան կը թուուցանեն մինչ տղայը կեցած կը դիտեն: Մինչեւ անդամ կը համարձակէր շարունակ փետրագնտակ խաղալու երթալ. նա ամենավարժ խաղացողն էր քաղաքին մէջ, զօրոգինակ նախ գարշապարմը եւ ապա մատներովն փետրագնտակ անդադար կը թուուցաներ: իւր անձկութիւնք կիսով չափ մուցուեցան:

Աւաղ, երկար չտեւեց այս: Մէկ օր մը, ձիշդ այն ժամուն տուն գարձաւ երբ իւր մայրը ծերունի դերձակն զբաղեցուցած էր նսրոգելու իւր անկողինը. Եւ կը քակէր անոր առաջին կարը ուր պահուած էր իւր «Ատելին» (ոսկեղէն գաւաթը): Շուտ մը հրամայեց օր կարը չըակուի, եւ դերձակն ուրիշ գործի զրկեց, մինչեւ օր ինքը գաւաթն հանեց: Յորչափ օր այս ոսկեղէն սոսկումը անապահով վիճակի մէջ էր, զինքն գատապարտեալ անձ մը կ'զգաք:

Կայսեր գաւաթներէն միոյն իւր քովն գտնուելուն սոսկումը զԾինկ-Քեանկ այն աստիճան սերտ կապեց գրոց հետ եւ այնշափ սաստիկ կ'ուսանէր օր իւր ներկայացած բոլոր քննութեանց մէջ միշտ առաջին կը հրատարակուէր: իւր բարեկամաց դուռներն կը զադարուէին զեղազարդ կարմրադոյն ծանուցագրերով, օրոց մէջ չինական զպրացականք իւրեանց յաջողակութիւնն կը հըրատարակեն: Ծինկ-Քեանկ իւր հայրենեաց մէջ այսքան քաջածանօթ լինելովն յաձախ ի խնդոյս կը հրաւիրուէր ի մեծատանց: Բայց գաւաթթին երկիւզը մերժել կուտար իրեն: «Ո՛չ, կ'ըսէր նա, չեմ կրնար երթալ. կարդալ եւ գրել նախամեծար: կը համարիմ»: իւր բարեկամը կըսէին. «Բնական է նորա՝ գիտութեանց բոլոր աստիճանաց

համնիլ»: Որչափ որ համբաւ կ'ստանար, այնքան հոգածութեամբ կը պահէր իւր գաղանիքը: Փանդի գիտէր նա որ իւր մեծյաջողակութիւնը իւր նուազ յաջողակ նաև խամնձորդաց սրտից մէջ նախանձութեան դգացում մը զարթուցած էր: Ուր որ ճամբորդէր, գաւաթն իւր մեծ հոգն էր: Նա չէր համարձակեր թողուլ զայն ի տուն: Ո՞նդ գամ մը փորձեց թաղել զնա: բայց դըշբաղդաբար անյարդար ոչխարի մորթի կառուով մը փաթթած լինելուն պատճառաւ, անօթի շուն մը զայն հոտուելու գնացած էր ձիշդ այն ժամուն՝ յորում ինքն իւր ուսմանէն կը վերադառնար, որով արգիեց անպիտան շունը, ամբողջ գաւաթն գետնէն հանելէ: Գաւառաց մէջ բոլոր մրցողական քննութիւնը անցնելէն յետոյ, Ծինկ-Քեանկ հաւահութեամբ իւր եղբօր պատրաստուեցաւ երթալ ի Ֆեքինկ: Տասներկու օր ճամբորդելէ յետոյ հասաւ ի Ֆեքինկ՝ Կայսերական քաղաքն: Անդ նաեւ իւր սովորական յաջողակութեամբ անցաւ հարկաւոր քօլչներէ եւ եղաւ Ծանկ- իուվէն: Այժմ ինքը հասաւ այն ամենաբարձր աստիճանին, որուն շինական դպրոցականի մը փառասիրութիւնը կրնար հասնիլ: Բոլոր կայսրութեան մէջ որ եւ է պաշտօնի ընտրելի էր: իւր վրայով իբրեւ սբանչելիք մը կը խօսուէր, եւ Զինաց կայսրութեան այլ եւ այլ խորհրդարաններուն ուշադրութիւնը այս մեծ հանճարեղին վրայ դրաւուած էր: Արդարեւ նա այժմ մեծմարդ մ'էր: իւր ճեռագիրն յուշատեարով մը կրնար վաճառել մեծ դումար մը ստակի, Եւ միլիոնատեարք շարունակ կը թախանձէին զնա իրենց փեսայանալու, քանի որ իւր փայլուն համբաւը կրնար ոսկեղոծել իւրեանց ոսկին գրականութեան յոյժ փափաքելի գրօլոյնը: Երբ նա ծանօթացաւ ամենուն, գտնուեցաւ իւր սորված իմաստութեամբն եւ ճշնարիտ մեծութեան չափարութեան լիութեամբն ուսեալ:

Այս ժամանակին նէ-Քօյի անդամներէն մին (ներքին գործոց խորհրդական կամ մեծ քարտուղար) յանկարձակաս մեռաւ: Կայսերական գործերը ծանր վիճակի մէջ էին: Եւ իսկոյն օրոշուեցաւ դնել զԾինկ-Քեանկ սոյն թափուր մնացած պաշտօնին: Ի պատիւ իւր նոր անդամնակութեան խընդոյքի մը հրաւիրուեցաւ: Ծինկ-Քեանկ ոս-

կեղէն գաւաթն իւր զգեստին մէջ պահած՝  
հետը տանելու նախագույնութիւնն ըրաւ :  
Խնջոյքի մէջ ամէն բան ճիշդ Եռու-Վունկ-  
Ֆուի հին պալատան մէջ եղածին պէս պա-  
տահեցաւ : Արարողութեան նոյն կարգն ու-  
ծառայութիւնը . իւրաքանչիւր ամձին ըրած  
նոյն ազդու յայտարարութիւններն : Ինքնի-  
րեն կ'զգար թէ սենեկին մէջ ամենէն նը-  
ռաւաստն էր : Բոլոր առ երեսս եղած խո-  
նարհութիւնն որ կոչնականաց իւրեանց  
վայերուչ տեղերն բազմելէ առաջ ցուցուե-  
լու էին, կատարուեցան, թէեւ իւրաքան-  
չիւր ոք սենեակն մտնելէ առաջ իւր բռնե-  
միք յարմար դիրքն լաւ գիտէր : Վերջապէս  
չորս սեղաններու առաջ բազմեցան, յորոց  
մին՝ Օդոստափառ Խորհրդարանի նախա-  
գահն, սենեկի ճակատը գրուած սեղանին  
առաջ, եւ միացերալը իւրաքանչիւր սեղանի  
առաջ երկերիու բազմեցան : Անուշահոս  
թէյը, պատուական արծաթեայ ակուէնե-  
րով, չինական գաւաթներու մէջ լեցուած-  
մատուցուեցաւ : Անուշեղէնք, ոսկեղէն ա-  
մանով, և ապա չինական ճաշակն գրգռող  
ընտիր համագամբ հրամցուեցան : Սպաս-  
հարկու մանկունք մերթ առ մերթ կոչնա-  
կանաց մատանց համար տաք ջուր պարու-  
նակով ոսկեղէն կոնք մը, եւ անուշահոս  
աղին տաք դինեաւ կը չըջէին :

Յետոյ կուգայ վերջին գաւաթը իշնոր-  
հակալութիւն նորընտիր անդամին մա-  
տուցուելու : Եօթն ապասհարկուաք երեւան  
կ'ելնեն բերելով արկերն դէպ ի կողմնա-  
սեղանն : Կապոյտ կերպասէ պատեալ արկ-  
երէն, ջահավառ, ոսկիմացոյլ գաւաթներն  
կը հանուին : Յանկարծահաս երկիւղ մը կը  
բռնէ սպասաւորներն : Աստ եւ անդ կը  
վաղեն իրը թէ բան մը կը փնտուեն : Ուանկ-  
Շինկ-Փեանկ կողմնասեղանին ամենէն մատ  
լինելով . կ'ըսէ ։ Մի երկնչի՛ք, դրէ՛ք գա-  
ւաթներն » . մի առ մի չերել ոսկեղէն գա-  
ւաթներն կողմնասեղանին վրայ կը շողշո-  
ղան իւրաքանչիւրն իւր պայցտուութեամբ  
լուսաւորուելու սեղանին այն մասը, ուր  
զրուած էր : Վէց գաւաթներն զետեղուե-  
ցան եւ եօթներորդ սպասաւորը որոյ ձեւ-  
բերն պարագ էին նետուեցաւ . գետին եւ  
սկսաւ իւր ճակատը մարմարինէ սալայա-  
տակին վրայ զարնել : Շինկ-Փեանկ ոտք ե-  
լաւ եւ ոսկեղէն գաւաթն իւր զգեստէն

հանելով դրաւ զայն ակատեայ կայթին վը-  
րայ :

Բոլոր ներկայ եղած կոչնականը եւ սպա-  
սաւորը վերջին աստիճան հիացմամբ կեցած-  
կը նոյէին, մինչդեռ Ուանկ-Շինկ-Փեանկ  
կ'ըսէր . «Եթէ այդ գաւաթն չըլլար, երբէք  
այս պատուաւոր դրից պիտի չհասնէի» :  
Իւր զարմացեալ ունկնդրաց պատմեց գա-  
ւաթին պատմութիւնը : Սպասաւորը ամէնն  
աւ չուրջը խոննեցան : Լսած էին Շան-Թուն-  
կի, Եռու-Վունկ-Փուի ուրուական պալա-  
տան վրայով . եւ այժմ բոլոր մարդիկ ըսին.  
«Չաստուածք կ'ուզեն պահպանել կայրու-  
թիւնը, մեր ընտրած ոսկեղէն գաւաթին  
ձեռաց մէջ յանձնելով, որ անոր միջոցով ա-  
պահովցուց իւր ուսման անդադար սրարա-  
պումը : »

Նէ-Փօյի խորհրդարանի անդամները ա-  
զերսեցին Կայսեր, եւ բոլոր Եռու-Վունկ-  
Փուի վերաբերեալ երկիրները եւ նոյն իսկ  
պալատը տրուեցան Ուանկ-Շինկ-Փեան-  
կի, նաեւ յիսուն հազար ունկի արծաթի  
կայսերական պարգեւ մը պալատը նորո-  
գելու :

Ի ստուգութիւն սոյն պատմութեան,  
յիշեալ Վիլելմալն Տիկինն Շինկ-Փեանկի  
ներկայ գերդաստանի ութսուներեքամեայ  
ծերունի հանիին եւ նորա թուա եօթնեւ-  
տասամեայ գեղանի օրիորդին : սիրամիր  
հիւրնկալութիւնն վայելելէ յետոյ, սոյն պատ-  
մութեան բոլոր չեղել վայերեն այցելելով կը  
պատմէ, թէ տեսած էր այն մեծ գրատան  
դրան երկու կողմանց վրայ ահագին, ճեր-  
մակ մարմարինէ սիւներու վրայ կանդնած  
երկու գեղեցիկ արծաններ . եւ այս սեանց  
խարիսխներուն վրայ սբանչելի լուտաս  
ծաղկի ձեւով քանդակեալ գաւաթներ :  
Նաեւ կը տեսնուին գեռ ուրիշ քանդակ-  
ներու նշաններ, թէեւ ժամանակը աւրած  
էր : Նա այցելած է Շինկ-Փեանկի ահագին  
եւ հնագիտական պատկերներով զարդար-  
եալ չարտ հարիւրամեայ գերեզմանն եւ ա-  
նոր չուջը սլոտած սերնդոց շիրիմներն :  
«Լապտերաց» վերջին տօնախմբութեան ա-  
տեն սոյն գերեզմանն երկու հարիւր գոյ-  
նըզդոյն ճրագներով . կը լուսաւորուէր եւ  
հարիւրաւոր օդաձիգ մամիւուշաներ յօդու

Կը յղուէին իրրեւ այցելուք հանգուցեալ  
հոգւոց եւ ընդհանուր կերպով լուսաւո-  
րելու համար բարձրագոյն օդոյն մէջ կախ-  
եալ թափառական հոգւոց շափողն :

Թարգ . Անդլ .

Տէ՛՛ՈՒԳ . Յ . ԶՈՒԵԱՆ  
Տէ՛՛ՔՊԱՆԱԿԵՐԱ

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ՊԱՏՐԱՆՔ

(ԳԱԻԱՌԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ)

Արեւով արզեւ կուգայ .

Ամպ չիկայ արզեւ կուգայ ,

Վերն ամպի ծէր չիկայ ,

Արեւով արզեւ կուգայ :

Մուկը խաղայ արեւկողը .

Զուր կը կըրէ անկճովը ,

Զուրը հարսին , գինին փեսին ,

Հարսը փեսին քովը տարին ,

Թըմպուկին ձէն կ'ումպուրտուկէր ,

Զուռնային շիմս գեղն էր բռներ ,

Հարմաւորը հագեր , կապեր ,

Խուռմէ ու երկալ կը կոտրտէր :

Ժըմուն ի տուն ինչեր եղան .

Ամն տան դուռ մէջէ , սեղան ,

Դիմի խոտուտ , սեւ , մոռ գինի ,

Հալվայ , գնափէկ , լմնէ եախնի :

Թութ ցանեցաք հարսին վրայ

Կարմիր չամիչ փեսին վրայ ,

Մանկունքները վըրայ և վըրայ ,

Կը ձէնէին հայ , հայ , հայ հայ :

Կը ձէնէին մանկունքները ,

Խարբերդին վըրայ երդէցն ի բարին ,

Եկան ձէնձնեցին Պեկնը տարին ,

Տանին նը թօ տանին , Մարիամը հոս է :

Մտաք , մտաք տունը մտաք ,

Հարսին կուրծքը կապուտ լոֆեր ,

Լոֆերուն ծէրն արծմջեր ,

Ղամբուլը սեւ տպըշուն է ,

Գինը սուզ , սեւ ապըշուն է :

Նախշուն , պէլէկ հին է հագեր ,

Գինթը խըչմայ , սուքը մէյսեր ,

Քղին աղկէկ , կարմիր խարժեր

Հիսեր , հիսեր էտին թափեր :

Աղջեկ էր նը քըրջլոտ էր ,

Գլխուն վրայ թէքէլթ ունէր ,

Պիտակ փարայ , դեղն հատեր ,

Թագ , թէքէլթ ու կրծկալ կապեր ,

Հարսը եկաւ առնանց տունը .

Փեսան տեսաւ էն որ հինը

Գողքն երեսին աչքը ծածուկ ,

Երիին հայէր գողտուկ գողտուկ .

Մուկը տես որ ըրաւ չըրաւ ,

Օր մը փեսին մղէզ մղոտաւ ,

Սէր ու սէլտայ զարկեց տարսաւ

Տուն ու տեղը շիվան բըրթաւ :

Հարմն ի՞նչ ընէր .

Մուկը ի՞նչ ընէր ,

Փեսան ի՞նչ ընէր ,

Հարսը փոխում էր ,

Մըյէկա՛ , մըյէկա՛ , մըյէկա՛ ,

Աշխարհ ինչ կայ , չիկայ ,

Հա՞րմն էլ փոխէլ կայ .

Խեղճ փեսէկը խարուեցաւ ,

Պղտիկ գէշքուրը առաւ

Մըյէկա՛ , մըյէկա՛ .

Խարբերդ -

Հաւոքեց

Յ . ՅՈՒՐՈՒԹԻՒՆԵԱՆ

## Դ Ա Տ Ա Կ Ա Ն

### ՆՈՐ ՉՆԿԵՐՈՒԹԻՒՆ ՄՔ

Պարոն Պիւրկ , որ Պոնի (Ֆրանսա) պատ-  
ժադատ ատենին առջեւ կ'երնէր վերջերս ,  
վաթունամեայ ծերունի մ'է , ապիտակ փող-  
պատով եւ ոսկեայ ակնոցով : Ինքինքը կը  
յարջորջէ «իրաւադէտ եւ ընդհանուր գոր-  
ծակատար վարելի օդապարկաց օժանդակ  
տիեզերական լնկերութեան» : Իրօք , խա-  
րերայ մ'է , այլ յոյժ ճարտար խարերայ մը :  
Տիեզերական մէծահռչակ լնկերութիւնը  
գոյութիւն ունեցած է միայն իւր ուղեղին  
մէջ , որ սակայն , պէտք է խոստավանիլ , հը-  
րաշագան բեղմնաւորութիւն մ'ունի . և Փը-  
րանսացի միամիտ գեղջուկներու պարզմը-  
տութիւնը շարաչար գործածելուն եւ այդ  
գալափարային լնկերութեան արժեթղթոց  
բաժանորդ գրելու պատրուակաւ ստակ  
շորթելուն համար է . որ գործ ունեցած է  
պատժադատ ատենի գատաւորաց հետ :

Պիւրկ սակայն ինքինքն ազդուարար  
պաշտպանած է , եւ ցոյց տուած է թէ ինք  
ամենայն փափկանկատութեամբ վարուած է  
միշտ այս գործին մէջ :

Եթէ լնկերութիւնը գոյութիւն չունի  
տակաւին , ինք կը հաստատէ թէ կազմա-

կերպելու վրայ էր, երբ դժբաղդաբար ձերակալեցին զինքն, եւ բնաւ տարակոյս չկայ որ եթէ թոյլ տային գործել իրեն՝ ի գլուխ պիտի հանէր իւր ձեռնարկը:

Եւ դատարանին կը բացատրէ «վարելի օդապարկաց օժանդակ տիեզերական Ընկերութեան» ծագումն եւ նպատակը.

— Ես աներկրայ էի թէ վարելի օդապարկը գտնուած էր, և թէ իւր կիրառութիւնն այլ եւս ժամանակի խնդիր մ'էր միայն: Ուստի հարկ էր փութալ, յօդուտ մարդկութեան ինչչէս եւ դիտութեան, ուզի յարթել նոր գիւտին: Այսպէս է որ հարկադրեցաց ստեղծել վարելի օդապարկաց օժանդակ տիեզերական Ընկերութիւնն, ոյք պէտքն եւս քան զեւս անհրաժեշտ կը դառնար: Արդարեւ ի՞նչ բան ամենէն աւելի կ'ուշացնէ երկաթուղեաց շինութիւնը: Գիտենք թէ ուղիները պատրաստելու համար անշարժ կալուածներ գնելու եւ հատանելու հարկն է: Լաւ ուրեմն, ըստի ինքնին, օդային ուղիներու համար պիտի կազմեմ ընդարձակ ընկերութիւն մը որ անշարժ կալուածոց հատանման խնդիրը պիտի լուծէ՝ հաստատուելուն պէս:

Նորագունը. — Բայց ի՞նչ հատանում:

Աճբանագունը. — Օդապարկաց ուղիներուն համար հարկ եղած հատանումները: Ես չեմ որ պիտի սովորեցնեմ դատարանին թէ արտի մը տէրը տէր է նաև արտին ստորերկեայ մասին մինչեւ երկրիս կեդրոնը: Այսպէս ունի ծայրը վարդարձ բուրդ մը, որոյ խարթիսն է արտին մակերեւոյթը եւ որոյ գագաթն է երկրիս իսկ կեդրոնը . . . (Ոգեւորելով) Լաւ ուրեմն, սունդէրիչուն աօք սէտիք: Նոյնն է նաեւ արտին վերեւի մասին, օդին համար: այս անդամաէր էք ոչ թէ բուրդի մը, այլ հատուածակողմի մ'որոյ խարիսխն է ձեր գետնին մակերեւոյթը, և որոյ զուգահեռական կողմերը կ'երթան կորսուիլ անհունին մէջ:

— Այս ստացուածոց է որ մեծ մլասո պիտի հասցնեն օդապարկիները, եւ իրաւունքի սկզբանց վրայ է որ կը հիմնուին իմ գործողութիւններս: Պիտի ըսեն: «Բայց այդ օդապարկիկներն օդին մէջէն կ'անցնին: բընաւ խոշընդուռ չեն լինիր շրջաբերութեան, ոչ մէկ լմաս կը պատճառեն ստացուածոց», կը ներէք: Զէք գիտեր թէ օդապարկիկներն

ի՞նչ բարձրութենէ պիտի անցնին: Թոյլ պիտի տայի՞ք որ անոնցմէ մին վզադայէր ձեր պարտէզին բանի մը բայլ վերեւ, կամ ժամերով կանգ առնուր ձեր բակին, ձեր տան վերեւ: Անտարակոյս, ծառայութեանց ամենէն անստանելին եւ ամենէն աններելին պիտի լինէր այս: Այդ իրաւունքն է տալ միայն ի փոխարէն իրենց ճանրուն նախնական գնման: Աստի կը ծագին վճարելի տուրքեր, աստի՝ սահմանական բազմաթիւ խնդրոց կանագրութիւնն, աստի՝ հետեւարար, վարելի օդապարկաց օժանդակ տիեզերական Ընկերութեան հարկն, ընկերութիւնն որոյ հիմնադիրն եմ եւ որոյ մի բանի բաժնեթուղթերը կը տեղաւորէի երբ սստիկանութեան անհասկանալի միջամտութիւնն եկաւ ընդհատել իմ գործս . . . »

Դատաստանը վաղահաս գտաւ այդ հանձարեղ գալապիան եւ երկամսեայ բանտարկութեան գտատապարտեց զՊիւրկ:

## Զ Ա Ն Ա Զ Ա Ն Փ

Թէ ՄՅՐԻ Ի՞նՉՊէՍ կը ՇԵՂԻ ԵԲԻ ԱՉԵԲԻ  
ԿԱՊՈԽԱԾ ՔԱԼԵ

Յայտնի է թէ մարդ մը, որոյ աչերը կապուած են, իրեն ըսելէ յետոյ թէ այս կամ այն որոշեալ կէտն երթայ՝ որոյ ուղղութիւնը պահած է իւր մոքին մէջ, շատ քիչ անդամ ուղիղ գծով կը հասնի այդ նըստակին, հեռաւորութիւնն ո'րչափ ալ կարճ լինի: Բաց աստի, շեղումն միւնոյն անձին համար՝ միջտ միեւնոյն կողմ. կը ինի: մարդիկ կան որ գէպի աջ, մարդիկ կան որ գէպի ձախ կը չեղին որոշեալ կէտէն:

Պ. Մ. Միլէս, Մասաշուսէցի երկրագործական Գոլէճէն, ջանացած է գտնել թէ այդ ձգտում կախումն ունի՞ սրունդներու երկայնութեան մէկ մասնաւորութիւնէն: Այս առթիւ, բաղմաթիւ գործեր կատարած է երկրագործական Գոլէճի աշակերտաց վրայ: Այդ գործերը կը կատարուէին մեծ սրահի մը մէջ, որոյ մէջտէլ ածուխով գծուած էր ուղիղ գիծ մը որ սրահին մէկ ծայրէն միւսը կ'երթար: Զուգահեռական

գծեր գծուեցան, մէկ մեթի հեռաւորութեամբ . նմանապէս ուղղաձիդ գծեր քաշուեցան՝ երկերկու մեդր հեռաւորութեամբ: Գծերուն իրար կարած տեղն այսպէս հաստատուն նշաններ կ'ընծայէին, և ճիշդ նյոնալէս գծեալ թուղթի մը վրայ կը նշանակէին ամեն ուսանողի ընթացքը : Ասոնցմէ իրաքանչիւրը քանի մը անդամ կը կրկնէր փորձը, որպէս զի կարեի մինէր միջին հաշիւ մը գտնել:

Այդ փորձերէն կը տեսնուի թէ չեղումը կը տարբերի ըստ անհատից եւ թէ այդ չեղում քնաւ վերաբերութիւն չունի սրունքներուն երկայնութեան կամ զօրութեան հետ: Արդարեւ, աւասիկ զանազան ցուցակներ, որք փորձերուն ամփոփումն են. առաջնոյն մէջ կը գտնուի արդիւնքն հինգ ուսանողաց, որք ո՛ եւ է ձգտումն չեն ներկայեր ուղիղ գծէն հեռանալու. երկրորդը կը վերաբերի տասնեւչորս ուսանողի որք դէսի աջ կը չեղին . երրորդը կը պատկանի երսուն ուսանողի որք դէսի ձախ կը չեղին: Պէտք է յարեւ թէ այս արդիւնքները ձեռք բերուած են ըստ բաղդի առնուած 49 ուսանողներէ:

#### ՅՈՒՅԱԿ Ա. — ՈՒՂԴԻԼ ԸՆԹԱՑՔ (5 ՊԱՐԱԳԱՅ)

- 2 Պարտադայ. Աջ սրունքն աւելի Երկար  
1 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
1 պարագայ Սրունքներու զօրութիւնը չէ բաղդատուած

3 Պարտադայ. Սրունքներն հաստատապէս Երկար  
1 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
2 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր

#### ՅՈՒՅԱԿ. — ՃԵՂՈՒՄՐԱԴՐԱԿԱՆ (14 ՊԱՐԱԳԱՅ)

- 5 Պարտադայ. Աջ սրունքն աւելի Երկար  
2 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
2 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր  
1 պարագայ Բաղդատութիւն եղած չէ

4 Պարտադայ. Զախ սրունքն աւելի Երկար  
5 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
1 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր  
5 Պարտադայ. Սրունքներն հաստատապէս Երկար  
2 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր

5 պարագայ Զախ սրունքն նաւելի զօրաւոր

ՅՈՒՅԱԿ. — ՃԵՂՈՒՄՐԱԴՐԱԿԱՆ ԴԵՊԻ ԶԱԽ (50 ՊՐՖ.)

- 8 Պարտադայ. Աջ սրունքն աւելի Երկար  
5 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
2 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր  
1 պարագայ Սրունքներն հաւասրպէս զօր.

10 Պարտադայ. Զախ սրունքն աւելի Երկար

- 5 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
4 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր  
1 պարագայ Սրունքներն հաւասրպէս զօր.

12 Պարտադայ. Սրունքներն հաստատապէս Երկար

- 5 պարագայ Աջ սրունքն աւելի զօրաւոր  
5 պարագայ Զախ սրունքն աւելի զօրաւոր  
2 պարագայ Զօրութիւնը բաղդատուած չէ:

Արդարեւ կը տեսնուի թէ ո՛ եւ է առընչութիւն չկայ սրունքներու երկարութեան եւ առանց աչաց օդնութեամ բալելու չեղման միջեւ: Նմանապէս կը տեսնուի թէ չեղումն աւելի յաճախադէս է դէսի ձախ: Պէտք է ընդունիլ թէ չեղումն ունի պատճառներ որք հաւանականաբար կը զբանուին ջղային դրութեան, եւ կամ մանաւանդ ուղեղացին կամ ողնայարային դրութեան մէջ :

ՏՀԻ ՆԵՅՅԵՐ

## Ք Ա Ղ Ո Ւ Ա Ծ

### Ը Ա Բ Ա Թ Ա Կ Ա Ն Լ Բ Ո Յ

5—11 ՀՈԿՑԵՄԲԵՐ

Ա. Բ 8 Ա. Ք Ի Ն

—○—

Ֆրանսական ընտրութիւնը վերջացան: Ըստ վերջին հետազրոյ, ընտրուած են: 382 Հանրապետականը եւ 202 Պահպանողականը: Այս վերջինը լուծեալ Խորհրդարանին մէջ ունին միայն 95 Երեսիսան: Հետեւակէս, 107 ամեռ շահած են հոլա: 4ի եւ 19 ի ընտրութիւններէն յորմէ եւս կը հետեւի թէ, նոր Խորհրդարանին մէջ,

Հանրապետական դատը կորուսած պիտի լինի 214 ձայն :

Միապետական-կղերական կուսակցութեան յաղթանակն ամեն ակնկալութենէ գեր ի վերոյ եղաւ : Մէկ անդամէն Հանրապետութիւնն աւելի բուռն հարուած չէր կրնար սուանալ : Աւելի սաստիկ հարուած մը անմիջապէս ի կորուստ պիտի տռաջնորդէր զշանրապետութիւն :

Հանրապետականաց մեծամասնութիւնն է այժմ 180 ձայն : Բայց Հանրապետականք մէկ կուսակցութիւն չեն : Առնուազն երկու տարբեր կուսակցութիւններ են : Զափաւոր Հանրապետականք գրեթէ նոյնչափ կը տարբերին ընկերվարական Հանրապետականներէն, որչափ Պահպանողականք՝ Զափաւոր Հանրապետականներէն : 382 Հանրապետականաց գրեթէ կիսուն չափ են Արմատականք կամ Ընկերվարականք : Արդ, բաւ է որ այս ծայրայեղներէ 90 հոգի յարի Պահպանողականաց ո՛ եւ է խնդրոյ մը մէջ, եւ օրուան նախարարութիւնն անմիջապէս կիյնայ : Արմատական եւ Միապետական ընդդիմադիր կուսակցութիւնք ասեն վոյրկեան կրնան նախարարութիւն տապալել :

— Հունդարիոյ Երեսփոխանաց ժողովոյն մէջ, Ելմուական նախարարն 1885 տարւոյ Ելմուացոյը բացատրեց : Հունդարական Պետառթեան ծախութերը կը հաշուին 544, 651, 674 Փիօրին, եւ հասոյթք՝ 529, 792, 597 Փիօրին : Աւելին, 14, 861, 277 Փիօրինի բաց մը կայ :

— Սովորայէն կը հեռագրեն թէ Պուլկարիոյ Ալեքսանդր իշխանը ծանուցած մինելով Սերպիոյ թագաւորին թէ յատուկ պաշտօնութիւն կը զրկէ Պ. Կրէքով, նախարարարաքին գործոց Պուլկարիոյ, Միլան թագաւորը պատասխաներ է թէ կը մերժէ ընդունիլ զայդ պատուիրակութիւն :

— Փիլիպէէ կը հեռագրուի հոկտ. 15ին : « Սերպիոյ սահմանագլխին այսօր առնուած ըստեր կը հաստատեն թէ Սերպիա զօրք կը համախմբէ : Պուլկարիոյ սահմանագլիսոց վրայ : Երկուց կառավարութեանց միջեւ բնաւ բանաւոր պատճառ չկայ խլման, եւ պուլկար ժողովուրդը ցաւօք սրտի կը տեսնէ թէ Սերպիա կ'ուզէ սպառնալ Պուլկարիոյ, զշարելով թերեւս զի չէ կարող ու չինչ գործել ընդդէմ Թուրքիոյ : Դիտեն կը չինչ գործել ընդդէմ Թուրքիոյ : Դիտեն կը Եղեր : Դորնիէլի կոմսը Կ. Պոլսոյ դեսպան

նուելու Պուլկարիոյ գործոց, եւ թէ այս երկուց սլաւ ժողովրդոց գժտութենէն ուրիշ Տէրութիւն մը միայն կրնայ օդտիլ :

— Մէծ սարսափ կը տիրէ Սովորայի մէջ : Պուլկարը ամեն վայրկեան կը կարծեն թէ Սերպիրը Սովորիան պիտի կոխեն : Սովորայի մէջ գրեթէ բնաւ զօրք չէ մնացած, բոլոր թնդանօթք կը գտնուին ի Սիալովլա եւ ի Ուռումուքը : Սերպիր եթէ յանկարծուստ յարձակին Պուլկարիոյ մայրաբաղաջին վրայ, զայն գրաւելու մէծ հաւանականութիւններ կրնան ունենալ : Պուլկար կառավարութիւնն երկու վաշտ զրկեց Տրօկոմանի կիրճը, զայն պաշտպանութեան վիճակի մէջ դնելու համար : Զարիսլորտի եւ Տրօկոմանի միջեւ երկիրն անսպաշտպան թողուեցաւ : Սերպիր եթէ կարենան անցնիլ Տրօկոմանի կրճէն, կրնան գրաւել զիսիփիա :

— Թայճ Խմբագրականաւ մը կը հաստատէ թէ Գերմանիա, Աւստրօ-Հունդարիա եւ Ռուսիա որոշեր են խորհուրդ տալ Բ. Դրան որ ի գեսալանախորհուրդ հրաւիրէ պետութիւններն՝ Պուլկարիոյ եւ Արեւելեան Բումբիի միացման խնդրայն համար : Թայճ կը տարակուի թէ Անգլիա մասնակցի այդ Գեսպանախորհուրդոյ, որովհետեւ Անգլիա կը փափազի չվերադառնալ իրաց նախկին վիճակին . թերեւս ընկերակցի պետութեանց խալազութեան պահպանման համար, այլ պէտք է ապացոյց մը տալ իրեն թէ այս մասին ի գործ դրուած ջանքերն անշահայնդանական պիտի լինին :

— Նորո Տայճ Ալիէնայն Զայնուանէ, Խօսելով դեսպանաց առ Բ. Դրուան մատուցած հաւարական ծանուցադրոյն վրայ, կ'ըսէ թէ Եւրոպա պարտի լրջութեամբ բոլորեւ ընդդէմ վարմանց Պականեան վորբ Պետութեանց . որովհետեւ իրաւունք չէ որ, կ'ըսէ, 300 միլիոն Եւրոպացոց հանդարտութիւնը վանդի ենթարկուի՝ որովհետեւ Պականեան երեք պետութիւններ, հազիւ և միլիոն բնակչօք, կը կարծեն թէ իրենց անձնական շահերը վնասուած են :

— Ռուսիան զօրավարին իտալիոյ արտաքին գործոց նախարար անուանելուն վրայ, զրոյց կայ թէ Փորդի կոմսը Լոնտոնի դեսպան պիտի անուանի փոխանակ Նիկորա կոմսին, որ Վիէննայի դեսպան պիտի անուանի Եղեր : Դորնիէլի կոմսը Կ. Պոլսոյ դեսպան

պիտի անուանի, եւ Պուբլէջի դեսպան Պ. Ռէսման՝ Դորնիէլի կոմին յաջորդ պիտի կարգուի եղեր :

— Կալկաթայէն հեռագիր մը կը ծանուցանէ թէ Պիրմանիոյ թագաւորին հետ ծագած գժութեանց պատճառաւ, Հնդկաստանի անգլիական կառավարութիւնը վերջնագիր մը դրկած է նմա, եւ պէտք եղած միջոցներն ի գործ գրեր է, անգլիական Պիրմանիոյ սպահապան զօրաց թիւն աւելցընելու համար :

— Վարչաւիայէ կը գրուի, հոկտ. 18 թուով .

«Երէկ Վարչաւիոյ զինուորական զրօնարանին մէջ հացկերոյթ մը տրուեցաւ ի պատիւ 21 ռուս սպայից, որը Շումէլի կ'երաթան՝ սպուլկար բանակին մէջ ծառայելու : Հացկերոյթին ներկայ էին ամեն տեսակէ հինգ հարիւր սպայք: Խնձոյն յոյժ ոգեւորեալ էր: Բաժակներ քամուեցան ի պատիւ Հարաւային Ալաւաց և ի պատիւ Նիքոլայէ Փ գնդապետն ի Փիլիպէ: Բայց յիշեալ սպայք ուզերձ մը խմբագրելով, թղթատարով զրկեցին Նիքոլայէ Փ գնդապետին: »

### Ն Ե Ր Ք Ի Ն

Անգլիական արտասովոր պատուիրակ Սըր Տըլմընտ Ռուլֆ մայրաքաղաքու կը գըտնուի տակաւին: Ն. վաերութիւն շարթուս մէջ քանիցս պատրաստուեցաւ մեկնելու, բայց վերջին պահուն յետածգեց զիւր ուղեւորութիւն:

Սըր Ռուլֆ երեքարթի գիշեր կայս պալատն հրաւիրուելով պատիւ ունեցաւ սեղանակից լինելու վեհ. Սուլիսանին որ ապա մասնաւոր ունկնդրութիւն մը չնորհեց նմա եւ երկարորէն տեսակցեցաւ Եղիպատական խնդրոյն վրայ:

— Փարիզի օսմ. դեսպան Էսաստ փաշահոկտ. 12/22 ին արտաքին գործոց նախարար Պ. առ Ֆրէսինէի յանձնեց Յ. Գրան մէկ շըլարեական հեռագիրն, որ կը հրաւիրէ

Փրանսական կառավարութիւնն մասնակցիւ Դեսպանախորհրդոյ մը՝ Շումէլիի խնդրոյն կարգադրման համար :

Աւասիկ ամփոփումն այդ շըլարեականին որ կեց մէծ պետութեանց զրկուած է.

«Հելեն զօրաց և մասնաւորապէս սերպ զօրաց համախմբման առջեւ, և արիւնհեղութեան առաջն առնլու հսմար, Բ. Պուռու, կոչում ընելով Պէրլինի դաշնագիրն ստորագրող պետութեանց, կը խնդրէ անոնց որ բարեհամին հրաւիրել իրենց Պոլսոյ դեսպաններն գումարիլ ի դեսպանախորհրդ, մասնակցութեամբ Թուրքիոյ, ի կարգադրութիւն Արեւելեան Շումէլիի գործոց, ըստ վեհապետական իրաւանց Վեհ. Սուլթանին :

«Այս Դեսպանախորհրդուրդ պիտի գումարի մի միայն Արեւելեան Շումէլիի գործերով զբաղելու պայմանաւ: »

— Թայն կը կարծէ թէ Եւրոպական Տէրութիւնը կ'ստիպէն զԱնդլիա, որպէս զի հաւանի Դեսպանախորհրդոյ մը գումարման: Այլ Ասրա Արդարիի վերապահութիւնը յարդանօք ընդունուեր են Պիզարը իշխանէն և Փալնոքի կոմէչն:

Սակայն կը յուսացուի թէ դեսպանախորհրդոյ հիմունք քանի մ'աւուր մէջ սիրտի կարգադրին, այնուհետ որ ամեն շահակից պետութիւնք գոհացում ստանան:

Ֆրանսական և իտալական կառավարութիւնը որոշապէս հաւանած չեն Դեսպանախորհրդոյ մը գումարման: Սակայն Թայն կը յուսաց որ Ֆրանսայի և իտալիոյ ներկայացուցիք պիտի համաձայնին Անդլիոյ հետ, եթէ Ռուսիա ուղղակի կամ անուղղակի յառաջ տանի իւր նպատակն, այսինքն եթէ ուղէ պատժել զԱնդլիանդը իշխանն և Պուլկար ժողովուրդը:

— «Թայն! » եւ ի էնդայի թղթակիցն հետեւեալ լուրերը կը հեռագրէ հոկտ. 15 թուով.

Տէրութեանց միեւ համաձայնութեան զրոյցը կ'երեւի թէ Սիլան Թագաւորին ականջն հասնելով, փութացուցած են նորագործողութիւնը. զի կը ծանուցուի այսօր թէ Սերպք սահմանագլխէն սիրտի անցնին անմիջապէս, եթէ արդէն չեն անցած: Երէկ, զօրահանդէսի մը մէջ, Թագաւորն ըսեր է: «Երկու օրէն սիրտի հասկնանք թէ ինչ պէտք է ընենք: »

— Աւատրիական կառավարութիւնն երէկ ստացաւ սպատճէնն այն շրջաբերականի գոր սերպ կառավարութիւնը դրկած է տէրութեամբ։ Ծանուցագիրը կ'ըսէ թէ չարաթներ յառաջ սերպ կառավարութիւնը լուր ստացած էր թէ սերպ և գարատաղցի գաղթականներ հրոսակիներ կը կազմեն ի Պուլկարիա, Սերպիոյ վրայ յարձակելու համար։ Ծանուցագիրը ծայրէ ի ծայր լի է Պուլկարաց դէմ ամբատանութեամբք, և աստ կը նկատուի որպէս նախաշաւելի մը անմիջական՝ գործողութեան ընդդէմՊուլկարիոյ։

— Նգոտրայէ իմաց կը տրուի թէ Գարատաղի իշխանն, որ վերջերս Բոտկորիձա կը մնար, յայտարարեր է իւր մահմէտական (առնառու) հպատակաց թէ չի կրնար այլ եւս վստահիլ իրենց հաւատարմութեան, զի իրեն եղած խոստունը չեն յարգուած։

— Թուրքիոյ և Գարատաղի սահմանաց գծման յանձնախումքը դադրեցուց իւր աշխատութիւններ, զի երկուց կողմանց պատուիրակը չէին կրնար համաձայնիլ Գարատաղի ի Զէդինեէ ետ կոչեց իւր պատուիրակներ։ Աւասիկ խնդիր մը, որ գըժրախստավէս բաց կը մնայ ի մէջ երկոցուն կառավարութեանց։

— Ադրիանուպոլսէ կը ծանուցուի թէ ամեն օր 4—500 Ռէտիֆք հոն կը հասնին Կ. Պոլսէ։ Ի Տէտէ-աղած են 5,200 Նիշամք և 800 Զէրպէք։ Ի Գըրգիլսէ ամրութիւնը փութով կը նորոգուին 10,000 զօրք, 29 թնդանօթով, անդ կը կենան։

— Զէդինեէ իմաց կը տրուի թէ 500 գարատաղցի յառաջապահք զրկուած են դէպ ի սերպիական սահմանագլուխու։

— Ի Վիչնաւ կը դիտուի թէ Շումէլիի յեղափոխութեան պայթումէն ի վեր ռուսական գիւտանագիտութեան ամեն շարժումն, ամեն անօրինութիւնն Ալեքսանդր իշխանին դէմ ուղղուած է, և Պուլկարիոյ վրայ սերպիական յարձակում մ'ալ շատ ծանր հարուած մը պիտի լինի Ալեքսանդր իշխանին։ Լուր ունինք արդէն թէ իշխանին դէմ գժգոհութիւն ծագած է Փիլիպէի մէջ, միութեան գործին շուտով չըմնալուն և երկրին առկախ վիճակի մը մէջ մնալուն պատճառաւ, և Ռուսը յայտնապէս կը պարծենան թէ, եթէ Ալեք-

սանդր Իշխանը, Տէրութեանց որոշման առջեւ խոնարհելով, պարտաւորի վերադառնալ Սովիտ և հոն ալ Սերպիոյ կողմէ պարտութիւն մը կրելու դժբախտութիւնն ունենայ, իւր դիրք բոլորովին պիտի խախտի։

— Աւասիկ Պուլկար կառավարութեան ներկայացուած հաւաքական ծանուցագիրն, ոյր եզրակացութեանց առջեւ կը խոնարհի Ալեքսանդր իշխանը։

«Տէրութիւնը կը հաւանին Վէհ։ Սութանին իմաստուն ընթացքին, եւ համոզուած են որ Կ. Կ. Վէհավիառութիւն պիտի շարունակէ իւր վեհատետական իրաւանց հետ հաշտ եղող ամեն ջանքերն ընել առանց զինու զօրութեան դիմելու։ Տէրութիւնը հածութեամբ կ'ընդդունին Վէհ։ Սութանին առաջարիկն, որ կը խնդրէլ դադրեցնել իւր Տէրութեան նահանգներէն մին յուզով խոսովութիւններն, եւ անդ վերահաստել հանդարտութիւնն ու բարգաւաճումը, գատապարտելով արդի դաշնագր ամեն բանաբարում եւ Պալքանաց երգոց կողմանց վրայ իշխանութիւն վարողները պատասխանատու բոնելով ամեն արագի համար որով յուզումը ծաւալի շրջակայ երկրաց մէջ։

«Որովհետեւ խաղաղութեան պահպանումը Տէրութեանց միահամուռ փափաքն է, նոքա կը հրաւիրեն պուլկարական զօրութեանց պետերն ետ կենալ զօրք համախմբելէ Ռումէլիի սահմանաց վրայ, եւ դադրեցնել սպառազինութիւնները։ Տէրութիւնը պուլկար ժողովրդեան ուշադրութիւնը կը հրաւիրեն այն պատասխանատութեան վրայ որուն կ'ենթարկի, եւ զայն կը գդուշացնեն անխորհուրդ շարժումներու դէմ, որոց հետեւանքը կրելու կրնայ դատապարտուիլ, առանց ո՛ եւ է օգնութիւն ստանալու Տէրութիւններէն։

### Ա Զ Գ Ա Յ Ց Ի Ն

Ուսւսիոյ և Հիւսիսային Հեռագրական Գործակալութիւնն հոկտ. 3 թըւով 0տէ սայէն կը հեռագրէ ուսւական բոլոր լրագրաց, թէ Ամենայն Հայոց կաթողիկոս Վէհ։ Մակար Սէբագան

ընկերակցութեամբ Գեր. Յավակիմ և  
Դրիգոր Արքեպիսկոպոսներու՝ Օտէսա  
հասած է Էջմիածին երթալու համար:

Նոյն գործակալութիւնը Տփղիսէն կը հեռագրէ Մոսկուայի և Բեդրոս-  
պուրկի լրագրաց թէ ըստ տեղեկու-  
թեանց Կառագու լրագրի, Մակար Կաթո-  
ղիկոս անդ կ'սպասուեր Հօկտ. 8ին,  
այսինքն երեքշաբթի օրը:

Հետեւաբար ըստ ամենայն հաւա-  
նականութեան ն. Վեհ. Մըրազնութիւն  
Տփղիս կը գտնուի այս պահուս:

— Ամեն. Ո. Պատրիարք Հայրն այցե-  
լութիւն տուաւ շարժուս. մէջ Կրթական  
նախարար Վսեմ. Միւնիթ Փաշայի,  
որոյ պաշտօնը չնորհաւորեց և բարի  
գալուստ մաղթեց :

— Գոհութեամբ կը լսենք թէ Հոգե-  
լոյս Ներսէս Պատրիարքի ժառանգորդք  
միաձայնութեամբ Ներսէս-Վարժա-  
պետեան Ուսումնարանի Ըսկերութեան  
նուիրեր են հոգելոյս Պատրիարքին բո-  
լոր գրքերն հանդերձ մատենադարան-  
ներով :

— Անգլիական Մանչէստր Կորտէն լրա-  
գրոյն մէջ կը կարդանք թէ՝ Լոնտոնի  
Հայոց հոգեւոր հովիւ Գեր. Եսայի  
վարդապետ Աստուածատութեան և  
Լոնտոնարնակ ուրիշ աղդալինք խըմ-  
բովին Ներկայ գտնուեր են անզլիացի  
մեծ մարդասէր Լորտ Շաֆդարիի  
յուղարկաւորութեան հանդէսին Նմա-  
նապէս Մանչէստրի Հայկական եկե-  
ղեցւոյն մէջ ի յիշատակ հանգուցելոյն  
հոգեհանդիստ կատարուեր է, որուն  
Ներկայ գտնուեր է քաղաքին գրեթէ  
ամբողջ Հայ գաղթականութիւնը: Գեր.  
Միւքիաս վարդապետ Պարոնեան համա-  
ռօտ դամբանականաւ մը դրուատեր է  
հանդուցելոյն սէրն ու համակրութիւնը  
Հայոց նկատմամբ: Յետ աւարտման ե-

կեղեցւոյն, Մանչէստրի աղդալինք մինի-  
թարական նամակ մ'ուղղել են հան-  
գուցելոյն ընտանեաց :

Ընթերցողք կը յիշեն անշուշտ, ինչը  
պէս արդէն գրեց վերջերս մեր Լոն-  
տոնի թղթակիցն, թէ այս անգլիացի  
աղնիւ լորտն էր որ Հայաստանի սովե-  
լոց ի նպաստ հանդանակութիւն բա-  
ցաւ յնզլիա, և Պալսէն գուրս, ան-  
հատապէս դրամական մեծագոյննու է-  
րըն ըրաւ Սովելոց Յանձնաժողովին :

— Ինչպէս որ երէկ ծանուցինք, Ե-  
լեւմտից Հոգաբարձութիւնն հրաժա-  
րական կը մատուցանէ այսօր Քաղա-  
քական Ժողովին:

Կը լսենք թէ Ելեւմտից Հոգաբար-  
ձութեան այս վաղահաս հրաժարման  
պատճառ եղած է աղդք. կեդրոնական  
յետնեալ տուրքերը զեղչով մը գան-  
ձելու մասին իւր պատրաստած նոր  
կանոնագրոյն Քաղաքական Ժողովոյ  
կողմէ մերժուիլն :

— Տնտես. Խորհուրդն իւր շաբա-  
թական նիստն ըրաւ առջի օրի Պատրի-  
արքարան, ատենապետութեամբ Ներ-  
սէսեան Ներսէս Էֆէնտիի, և Պատրի-  
արքարանի Աւանդից Սնտուկի Կանո-  
նագրին Գ. և Գ. յօդուածոց տրամա-  
դրութեանց համեմատ նոյն Սնտուկի  
պարոնակութիւնն ստուգելէ յետոյ,  
յանձնեց զայն աւանդապահ Փափազ-  
եան Լեւոն Էֆէնտիի և իւր այս կար-  
գագրութիւնը պաշտօնական գրով մը  
հաղորդեց առ Ամեն. Ո. Պատրիարք  
Հայոն:


Յաջորդ նիստը տեղի պիտի ունե-  
նայ յառաջիկայ չորեքշաբթի ժամը 4ին  
ի Ղալաթիա:



# ԺԱՄԱԳՈՐԾ

## Գ. Ե. ՍԵԼՎԱՆ ՃԵԱՆ

244 — ՄԱՀՅՈՒՏ ՓԱՇԱ ԳԻՌԻԽ — 244



Եղիշե Վ. ԴԱԿԲԵԱՆԻ  
ԸՆԹԱՑՔ Ի ԳՐՈՅ ԲՈՐԲԱՌ  
Ա. ՏԱՐԻ  
Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄՐԵՍԳՐԵԱԼ ԵՒ ՅԱԽԵԼԵԱԼ  
Սոյն դասագրքի հրատարակութիւնն  
իւսկիւտարու նպաստամատոյց ընկերու-  
թիւնն իւր ծախիւք ի լոյս բերելով, վատա-  
հարար կը յանձնարարէ ամէն ազգային  
վարժարանաց, իր ամենայարմար դասա-  
գիրը գրաբառէ յաշխարհաբառ թարգմա-  
նութեան :

Սոյն գործոյն Բ. Տարին եւս ի լոյս ե-  
լած է մեծ խնամօք եւ գեղեցիկ դասաւո-  
րութեամբ Ա. Տարւոյն նման : Սոյն երկու  
հատորներն մեծ դիւրութիւն կ'ընծայեն  
նորուս աշակերտին :

Գին Ա. տարւոյ 5 դահեկան և Բ. տար-  
ւոյ 10 դահեկան :

Կը գտնուին ամէն հայ գրավաճառացքով:

# ՊԱՐՈՆ ՇՈՒՊԼԱՆ

Բ. ԵՒ ՎԵՐՁԻՆ ՀՈՏՈՐ

Զմրան եղանակը կը մօտենայ, և Շարլ  
Բոլ առ Քօրի սոյն զրօնեցուցիչ և միանգա-  
մայն բարոյալիր դիրքն յարմար միջոց մ'է  
զիշերային երկար ժամաց ձանձրոյթը մոռ-  
ցնելու : Արդարեւ, Բոլ առ Քօք, իւր այս  
վէպին մէջ, իւր թեթեւ ու սահուն ոճով  
միշտ արթուն կը պահէ ընթերցողին հե-  
տաքրքութիւնը : Թարգմանիչն ալ, ընտրե-  
լով պարզ ու ժողովրդական աշխարհաբար,  
հաւասարած է հեղինակին ոճոյն : — Վէպը  
մարուր տպագրութեամբ և երկու համորով  
ի լոյս ընծայեալ է Աշճեան տպարանէն :

Կը ծախուի բոլոր հայ գրավաճառաց  
քով : Երկու հատորն ի միասին կը վաճառ-  
ուին ի գին 10 դրուչ :

# ՊԱՐԶ ՕՐԱՑՈՅՑ

1886

ԹԱՌԻԱԿԱՆԱՒՆ ՔՐԻՍՏՈՆԻ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՓՐԿՉԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒՍՆԴԱՆՈՅԻ

Գին 40 փարա

Կը գտնուի բոլոր գրավաճառաց քով:  
Մասնաւոր վաճառատեղին է Գավաֆեան  
գրատունը :

# ՏՈՒ. ՍԻՄՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ

Ղալաթիա, Գամճնտօ փողոց, Թիւ 7

Հիւանդ կընդունի ամեն օր կէս օրէն  
վերջը, մասնաւորապէս միզալին գոր-  
ծարանաց և վիրաբուժական ախտե-  
րու համար : 11—12

Արտօնատէր Կ. Ս. ԻՒԹԻՒՃԵԱՆ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՒԵԼՔ ԼՐԱԳՐՈՅ